



ԱՐԻ

ՏԵՂԵԿԱՏՈՒ Բ.Ս.Ը.Մ.
ՌՈՒՄԱՅԻՈՅ ՑՐՑԱՅԻ



"ARI,"

BULLETIN

L'UNION de CULTURE
PHYZIQUE et de SCOUT
ARMENIEN.

RAYON. ROUMANIE

Adr. Bulv. Carol 27

BUCAREST

Արտօնացք

Տ. Գ. ԱԹԱՆԱՏՈԽԱՆ

ՏԱՐԵԿԱՆ 60 ՎԵ

ՀԱՏԵ 10 ԼԵՅ

Թիւ 6 - 7

ՕԴԻԱՍՏՈՒ 1924

Հ. Մ. Ը. Ը. ԿԸ ՎԵՐԱԾՆԻ

Անոնք որ հաւատացած են թէ հայ ժողովուրդը այն ատեն միայն կրնայ ապրիւերթ ժաղուան սերունդը կը հասնի հոգիով ու մարմնով առաջ, եւ կը հաւատան նոյնպէս թէ զայ Մարմնակրթական լինդհանուր Միութիւնը կոչուած է մեծագոյն դերը խաղալ այդ փրկարար գործին մէջ, անշուշտ որ սփոփանքով կը դիտին Հ. Մ. Ը. Ը. ի վերաճնումը ա ևնուրեք, հոն ուր հայութեան բեկոր մը կայ ապաստանած և ուր սերունդ մը կայ որ այլասերման վտանգին տակէ:

Արդարիւ միխթարական է տեսնել թէ մեր բոլոր գաղութներուն մէջ, երիտասարդութիւնը խանդավառուած է մարմնակրթական շարժումով, եւ թէ այդ խանդավառութիւնը նորութեան մը հրապոյը չէ որ կը սերէ, ոչ ալ ըմբիշներ դառնալու տեսչը Այս ամենուն մէջ ճիզ մը կայ վաղուան՝ սերունդը փրկել, զայն օժտելով հոգիի եւ մարմնի առողջութեամբ մը՝ որպէսպի կալենայ դէմ դնել վտանգներուն դէմ որ պիտի գան:

Ուրիշ կերպով չի բացատրուիր Հ. Մ. Ը. Ը. ի ստեղծած ոգեւորութիւնը վերջերս ինչ փոյթ որ Հ. Մ. Ը. ի կերպոնը նախապէս Պոլիս էր, ու քաղաքական փոթորիկները ցրեխ ցրին ագդ կերոնն ու իր ծլած թիւերը ինչ փոյթ որ հայութիւնը, հազար ափունք նետուած, իր օրուան անձւոր հոգերը ունի որոնք իր ամրող ուժն ու մտածումը կը կլանեն: Բաւական է որ երիտասարդութեան սրտցաւ ընիշ մը կայ որուն միտքը կը տանջեն վաղուան հոգերն ալ:

Հ. Մ. Ը. Ը. ի գտած հայքակրութիւնն ու զուրգուրանքը՝ երիտասարդութեան եւ հասարակութեան մէջ, սկսաւ շեշտուիլ մասնաւանդ վերջերս, երբ Հ. Մ. Ը. ի զանազան մասնաճիւղերը առիթը ունեցան իրենց առաջին աշխատանքներուն պոտովը հանրութեան ցուցադրելու: Այս էջերուն մէջ պիտի գտնեն մեր ընթերցողները այդ համեստ ճիգերուն նկարազրութիւնը լսենք միայն որ Փարիզն ու Ռումանիան եղան որ ազդանշանը տուին: Նախ, Յունիս 29ին, Փարիզն էր որ իր երկրորդ տարուան ողիմպիտական խաղերը սարքեց եւ խանդավառութեան օր մը պարգեւց Փարիզի հայութեան: Յետոյ Ռումանիոյ շրջանն էր որ Յուլիս 20ին Պուլքէշի մէջ կազմակերպեց իր առաջին ողիմպիտական մրցումները՝ աննախընթաց ու գեւորութեան մէջ դնելով երիտասարդութիւնն ու

հասարակութիւնը: Ամերիկայի մեր եղբայրները չեն ուշանար իրենց ողիմպիտականին արդիւնքները մեզ հասցնելու, որովհետեւ երբ լոյս կը տեսնէ մեր ներկայ թիւը, արդէն Օգոստ. 10ին, անոնք նիւ եօրքի մէջ սարքած կ'ըլլան իրենց տարեկան Բ. Ողիմպիտականը: Եւ եթէ Յունաստանի մէջ հայոց տեղափոխութեան խնդիրը չըլլար՝ հաւանաբար Հ. Մ. Ը. ի Յունաստանի մասնաճիւղերն ալ ունենային իրենց ողիմպիտականը ինչպէս ծրագրած էին: Զմունանք որ Պուլքարիոյ մեր մասնաճիւղերն ալ տեսնդու գործունէութիւն մը ցոյց կու տան եւ յոյս ունինք շուտով անոնց ողիմպիտականն ալ աւետել մեր ընթերցողներուն:

Ուրիշն Հ. Մ. Ը. իր ծիկերը արձակած է արդէն աշխարհի չորս տարրեր կէտերուն վրայ: Այնքան մեզ չի հետաքրքրեր թէ ինչ եղաւ այս առաջին փորձերուն արդիւնքը, եւ թէ որ շրջանն է որուն պէտք է նույիրել յազթութեան դափնին: Երեւոյթն է որ մեզ կ'ոգեւորէ, — այն որ երիտասարդութիւնը արդէն կը ըմբանէ իր մկաններն ու հոգին ուժով օժտելու անհրաժեշտութիւնը, եւ իր ճիզը կ'ընէ որպէսպի այդ ուժը ստանայ: Նախ գիտենք որ աննախընթաց արդիւնքները չէ որ պիտի տան տռացին փորձերը. երկրորդ՝ բիրու ուժը չէ որ մեր նպատակը կը կազմէ: Բայց չինք կրնար չխանդավառուիլ մեր աչքերուն արջեն պարզուած ոգին տեսնելով:

Ահա ուրիշն Հ. Մ. Ը. ի հիմք վերատին զրուած է դիտնանք անհրաժեշտ աւիշը տալ անոր՝ որպէսպի իր ծիկերը շատցնէ: Գիտնանք մասնաւանդ մեր բովանդակի ճիզը սկսել անոր նշանաբանները իրականացնելու համար կեանքի մէջ:

Եւ երբ այս տեղեկատուն հրապարակ կ'ելլէ՝ Քառթանցայի մէջ կը զումարուի Հ. Մ. Ը. ի Ռումանիու երկրորդ Շրջանային ֆողովը: Անոր մասնակցող պատգամաւորները թող անդամ մըն ալ իրենց սրտերուն մէջ արծարծեն նույիրական կրակը, եւ վաղուան սերունդը այլասերումէ փրկելու մտատանջութիւնը թող առաջնորդէ: Իրենց աշխատանքները:

Ու Ռումանիոյ շրջանի փորձը թող աշխատանքի մզէ նաեւ մեր բոլոր միւս շրջանները: Թող անխթան մը ըլլայ որպէսպի ամենուրեք շրջաններու վերածուին մասնաճիւղերը՝ իրենք զիրենք լծելով հաւաքական աշխատանքի: Այդ կերպով է որ վերատին պիտի կազմակերպուի Հ. Մ. Ը. ի այս անգամ աւելի առողջ, աւելի տեւական:

ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հ. Մ. Ը. Մ. Ռ. ՌՈՒԹՎԱՆԻՈՅ ՇՐՋԱՆԱՑԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

(1923 Սեպ. — 1924 Օգոս.)

Իր տարուան մը զործունէութեան պատկերը Զեղի գծելու ատեն՝ բացառիկ աշխատանք մը կատարած ըլլալու յաւակնութիւնը չունի բնաւ Շրջանային Վարչութիւնու Ան գիտէ թէ անթերի զործունէութիւն մը չեղաւ իրը Ան զիտէ նահեւ որ եթէ այդ թերիները մեծ մասամբ կը բխին առաջին տարիէ մը անբաժան եղաղ անփորձութենէն, մասամբ ու վերապրելի են իր առաջարութեան տակ ունեցած ուժերու պակասին։ Հետեւարար մէնք փորձի տարի մը կը նկատենք, մեզ եւ ամէնու գ համար, տարին զար բոլորիցինք և որուն հաշուեառութիւնը կ'ընենք ահա։

ՓՈՐՁԻ ՏՅԱԲԻՆ

Բայց խրախուսիչ էր այդ փորձի տարին, մանուանդ մեր ապագայ զործունէութեանը տեսակէտալի նրախուսիչ անոր համար նախ որ, հակասակ մեր հաւաքական աշխատանքի ասածին տարին ըլլալուն, կրցանք եղբայրական կապը ստեղծել մեր գաղութի զանազան շրջաններուն երիտասարդութեան միջին եւ զանոնք ոգեւորել միեւնոյն իտէլուզ։ Ճիշտ է, Ռումանիան նախապէս ալ ունէր Հ. Մ. Ը. Մ. իր չորս մասնաճիւղերը, Պուրէց, Քննութանցա, Պազարճը և Սիբիստրի, զորս կ'եղբայրացնէր միեւնոյն նշանաբանը, բայց այս տարի էր որ անոնք աւելի մօտ զզացին իրենք զիրենք իրարու, աւելի սերտ իրարու կապւած, քանի որ բացուած էր հաւաքական աշխատանքի շրջանը, եւ Ռումանիա ունէր այլիւս իր շրջանային կազմակերպութիւնը Այս փորձի տարին ցոյց տաւառ նահեւ որ այս զալութի երիտասարդութիւնը խորապէս կ'ըմբռնէ անհրաժեշտութիւնը Հ. Մ. Ը. Մ. իսեղծած փրկարար զործին եւ յօժար է իր աշխատանքի բաժինը խառնել անոր ճիգերուն. վկայ ստեղծուած ոգեւորութիւնը նոր սերունդին սէջ՝ հաւաքուելու Հ. Մ. Ը. Մ. դրօշին տակ եւ խտացնելու անոր շարքերը։ Ռւ այս փորձի շրջանին էր որ մէնք ականատես եղանք հասարակութեան համակրութեանը դէպի մեր զործը։ Հ. Մ. Ը. Մ. Ռումանիոյ ըոլոր շրջաններու մէջ, հանրութեան ուրն ու քաջալերանքը իր հետ ունեցաւ ամէն անգամ որ ներկայացաւ անօր զիմելու առիթը. նշան մըն է այս թէ մեր զալութը կ'ըմբռնէ մարմնի եւ անոր հետ միասին հոգիի զատիքարկութեան պէտքը մեր նոր սերունդին համար, եւ Հ. Մ. Ը. Մ. կ'երը այդ նուիրական աշխատ անքին մէջ, ուրեմն Ռումանահայութիւնն ալ մտահոգուած է մեզ չափ՝ վաղուան սերունդը փրկելու մտքի, որտի եւ մտամի վատասերումէն, ալլատերումէն։

ԱՌԱՋԻՆ. ՏԱՐՈՒԱՆ ԴԱՅԸ

Եւ եթէ դաս մը առնել պէտք ըլլար մեր փորձի շրջանէն, պիտի ըսէինք որ մեր յառաջիկայ զործունէութեան ընթացքին պէտք է աւելի միանուինք մեր պատանի եւ երիտասարդ սերունդին մէջ՝ զանոնք ընդունակութելու համար Հ. Մ. Ը. Մ. փրկարար զըօշին ներքեւ, աւելի ամրացնենք կապը մեր մասնաճիւղերուն մի-

ջեւ՝ բոլորը լծելու համար հաւաքարար աշխատանքի, և աւելի ժօտենանք ժողովուր զին՝ անոր զգացնելու համար իր զաւակներուն սպառնացող վտ անզը և անոնց աջակցութեան բաժինը ապահովելու համար մեր ճիգերուն։

ՇՐՋԱՌԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԿԱՂԱԿԱԳՐԻ

Առաջին Շրջանային ժողովը կազմած էր Շրջանային վարչութիւնը հետեւեալ 7 անդամներէն։ — Պ. Պ. Տօքթ. Ալլրի, Ալբունի, Յ. Աթանատիսն, Յ. Կիրճեան, Վ. Տիրատուրեան, Պ. Տէլիմէնեսոն, և Յ. Դաւիթին Վերջին երկուքը չմասնակցեցան վարչութեան աշխատանքներուն Մնացեալ հինգ անդամները հետեւեալ կերպով կատարեցին աշխատանքները բարձրակարգ մասնակցութիւնը կատարութիւնը կամաց անդամները Աթանատանքներուն Մնացեալ հինգ անդամները Աթանատանքներուն կամաց անդամները Տօքթ. Ալլրի ատենապետ, Յ. Կիրճեան ատենաղպիր, Վ. Տիրատուրեան գանձապահ, Յ. Աթանատան համարակալ Ալ, Սիրունիանդամ, Վարչութիւնս ունեցած է իրազում 12 նիստ, 5 խորհրդակցական գումարում Պուրէցի մասնաճիւղի վարչութեան հետ, եւ 20է աւելի խորհրդակցութիւններ 2—3 անդամներով ընթացիկ հարցերու մասին։

ՄԵՐ ՄՈՒՏԾՔԸ ԱՌՈՒՄԵՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԴԱՇՆԱԽՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Նախորդ Շրջանաւոր ժողովը Շրջանային վարչութեան ո յանձնած էր կարգադրութիւնը մումէն Մարզական մէտերասիօնին մաս կազմելու խնդրին։ Հ. Մ. Ը. Մ. ինքնուրոյն զոյց թիւնը ապահովելու եւ իր կարգադրութիւնը համապէս Հ. Մ. Ը. Մ. Ռումանիոյ շրջանի ժամանակիւնից սերում կամաց անդամներու կամաց անդամներու գումար մասնաճիւղի զարգացման մը թիւէրասիօնին մէջ. իրաւունք ունենալով սակայն ինք իր մէջը կապուած ըլլալ. իրաքանչիւր մասնաճիւղ տորեկան պէտք է վճարէ Բ. քաթէկորիի համապատասխան գումարը մը ֆէտէրասիօնին, պէտք է իրաքանչիւր մասնաճիւղ ներկայացնէ իր կամանագիրը, անդամներուն համար համապատասխան ինքնութեան թուղթիք. ֆէտէրասիօնը իր վերջնական հաւանութիւնը պիտի տայ՝ իրեն ուղղուած վերջնական դիմումին յաջորդող իր վեցանեայ ընդէ. ուղղվին մէջ։ Այս պայմանները հաղորդեցինք մեր չորս մասնաճիւղերուն՝ ստանալու համար անոնց հաւանութիւնը եւ պահանջուած աւելի ամրացնեանք կապը մեր ընդհանուր ժողովին որոշման, թէիւ առանց արդ որոշման ալ ֆէտէրասիօնը բարեացակա-

մութիւնը ունեցաւ մեղ ցոյց տալու իր աջակցութիւնը, ինչպէս տրամադրելով մեր ողիմպիականին իր ծոսէ մարզադաշտը:

ՄԵՐ Ա.Ի.ՍՈՒՐԵԱՅ ՏԵՂԵԿԱԾՈՒԻՆ.

Առաջին շրջանային ժողովը պարտք դրեր էր մեր վզին ամսէ ամիս տեղեկատու մը տպել՝ Հ. Ա. Մ. Ի. Ռումանիոյ մասնաճիւղերուն միջեւ բարոյական կուպ մը ըլլալու և զանոնք տեղեակ պահելու համար մարմնակրթական կարեւոր շարժումներու։ Շատ համեստ էր ուրեմն առաջադրուած նպատակը, եւ այդ համեստ ծրագրով ալ սկսանք զործի Բայց փորձը մեղ տարրեր բան ցուցուց։ Մեր երիտասարդութեան մէջ այնքան բուռն էր ծարաւը մարմնակրթական շարժաման հազորդակից ըլլալու համար, որ չեր բաւեր մեր սամօրեայ տեղեկատու։ Արին, իր չորս վտիս էջերով եւ իր չոր ծանօթութիւններով։ Արդարեւ Արին գտաւ մեր չափասած, նոյնիսկ չերեւակայած ընդունելութիւնը։ Ան ոչ միայն բազմալի կապը եղաւ Հ. Ա. Ա. Մ. Ի. Ռումանիոյ մասնաճիւղերուն միջեւ, այլ նաև ոգեւորութիւնն արծարծեց մեր երկին սահմաններէն գուրս ալ՝ մեր եղբարիական ձայնը տանելով հոն ուր Հ. Ա. Ա. Մ. Ի. Իջիջ մը կար։ Ուրեմն նոր առաջերութեան մը կը կոչուէր Արին. դառնալ տեսակ մը միութեան օգակ Հ. Ա. Ա. Մ. Ի. Մրուած բոլոր բեկորներուն համար։ Դիտակ այս գերին՝ մենք կրինապատկեցինք Արին ծաւալը։ Ու պէտք է ըսել որ այդ ծաւալն ալ քիչ կու դայ հիմա, եւ կարելի է նոյնիսկ 16 էջի բարձրացնել անոր ծաւալը՝ եթէ մեր մասնաճիւղերը քիչ մը աւելի ճի՞գ ընեն։ Եւ թիրեւս ատով մեր շրջանին վիճակի Հ. Ա. Ա. Ա. Մ. ը ոտքի հանելու, եւ զայն վերակմնդանացներու նուրիական պարտականութիւնը։ Արին պիտի կարենայ պէտք եղած խթանը դառնալ։ Դապահար մը տալու համար Արին սպառման մասին՝ ըսենք թէ Պուրքէ կը սպառէ 200 օրինակ, Քոնսթունաց 120 օրինակ, Պազարճը 50. Սիլիստրէ 30, Օլթէնի 10, Թուրթոււքայ 15, Փարիզ մօտ 50, Նիւ Կորժ 50, Վառնա 10, Ֆիլիպէ 20, Ռուսածուք 10, Յունաստան 5։ Թաթար փաղարճը 5 եւ այլն։

Արին ցարդ երատարակուած 5 թիւերուն համար ծախք եղած է 6556 լէյ, իսկ հասոյթը՝ բացի Շրջանային վարչութեան տրամադրած 1800 լէյ հիմնադրամէն 5330 լէյ, յառաջիկայ թիւին ծախուց ի հաշիւ պատրաստ դումար 574 լէյ, մասնաճիւղերէն պահանջք 6219 լէյ։ Ուրեմն երբ մեր պահանջքները գանձենք եւ վերադարձնենք Շրջանային վարչութեան տրամադրած հիմնադրամը՝ յառաջիկային համար դրամլու կ'ուենանք մօտ 4993 լէյ։

Ո.ՈՒՄԱՆԱՀԱՅ Ո ԴԻՄՊԻԱԳԱՅԻ

Առաջին Շրջանային ժողովը որոշած էր որ մասնաճիւղերը 1924ի Զատկին ունենան իրենց տեղական մրցումները, իսկ Ռումանիոյ շրջանի ողիմպիական խաղերը տեղի ունենան 1924 Յունիսին Պուրքէի մէջ։ Սասնաճիւղային մրցումները չըրցին տեղի ունենալ՝ մասնաճիւղերուն անպատճառ ըլլալուն համար։ Իսկ Ռումանայութիւնը պահանջմանը զարգութեան մարմադրած հիմնադրամը՝ յառաջիկային համար դրամլու կ'ուենանք մօտ 4993 լէյ։

և միւս կողմէ աւարտած չըլլալով ֆէտէրասիօնին հետ վերջնական կարգադրութիւնները մարզադաշտի, ինքնութեան թուղթերու եւ այլն, մասին Այնպէս որ ողիմպիական խաղերը տեղի ունեցան Յուլիս 20ին, Պուրքէի, Քոնսթանցայի եւ Պազարճը մասնաճիւղերուն մասնակցութեամբ, և իրենց ստեղծած ոգեւորութեամբ ու բարոյական յաջողութիւնով թուական մը բացին Ռումանահայ կեանքին մէջ։ Սոյն մրցումները սարգած ատեն Շրջանային վարչութիւնը գիտէր թէ նախանձելի մրցանիշեր չափակի ըլլան՝ այս առաջին տարին՝ մրցումներուն արդիւնքը, ոչ ալ կը յուսար հոգիով և մարմինով անթերի աթլեթներ հանել մրցադաշտ։ Բայց բարոյական յաջողութիւնը գերազանցեց իր բոլոր ակնկալութիւնները. մեր մրցիկները ժողովուրդը հանդիսատես ըրին մարմնական խնամքի համար թափուած ճիգերուն. և այն ոգիին՝ որ կը ձգտի վազուան սերունդը պատրաստել հոգիով և մարմինով առողջ։

Կարելի եղած չըլլալով աւարտել նշանակուած մրցումները, եւ կատարելու համար ֆութպոլի ֆինալը, Շրջանային վարչութիւնը որոշեց մրցումները շարունակել Օգոստոսի մէջ ի Քոնսթանցա։

ՄԵՐ ՄԱՍՆԱՃԻԼՎԵՐԸ

Հ. Ա. Ա. Ա. Մ. Ի. Ռումանիոյ մէջ ունի չորս մասնաճիւղեր՝ Պուրքէ, Քոնսթանցա, Պազարճը և Սիլիստր։ Սիլիստրի մէջ եւս ունինք որբանոցային մասնաճիւղեր մէր՝ իր Սիլիստր ֆութպոլի թիմով։

ՀՈՐ ՄԱՍՆԱՃԻԼՎԵՐԸ ՀԱՄԱՐ

Առաջին շրջանային ժողովը պարտք դրած էր մեր վրայ որպէսպի անհրաժեշտ միջոցները ձեռք առնուին Հ. Ա. Ա. Ա. Մ. Ի. մասնաճիւղեր հաստատելու համար Ռումանիոյ այն վայրերուն մէջ եւս, ուր այդ մասին հող կայ։ Իր պաշտօնին ձեռնարկածին պէս Շրջանային վարչութիւնս դիմումները ըրաւ կալաց. Պայալիա եւ Ֆօքան զանազան անձերու՝ որպէսպի նախաձեռնութիւնը ստանձնին Հ. Ա. Ա. Ա. Մ. Ի. մասնաճիւղեր ստեղծելու համար յիւնցըշանին մէջ Ձաւ է մեղ ըսեն։ Թէ մեր դիմումը որեւէ նպաստաւոր արդիւնք չունեցաւ։ Մէկ կողմէ այդ վայրերուն մէջ պակսեցաւ հողը եւ միւս կողմէ վարչութիւնս նիւթական միջոցներ չունեցաւ տեղունիք վրայ կատարելու համար անհրաժեշտ աշխատանքը։

Յառաջիկային սակայն պէտք չէ մոռացութեան տրամադրեց պահուած։

ՄԵՆՔ ԵՒ ՎԱՐԺԱՐԱԿԱՆՆԵՐԸ

Առաջին Շրջանային ժողովը պարտք դրած էր մեր վրայ աշխատաիլ ամէն գնում յաջողցներու ազգային վարժարաններու մէջ պատշաճ տեղը մարմնակրթութեան եւ անհրաժեշտ պիտոնէի մը յուսկացումը այդ նարատակին։ Այս վերջինն կէտը, գմբախտաբար, կարելի չնդաւ իրականացնել, թէ եւ վարժարաններու ուսուցչական մարմինները կարելի աջակցութիւնը ցոյց տուին. որպէսպի Հ. Ա. Ա. Ա. Մ. Ի. մասնաճիւղերը դիմութիւնը ունենան աշակերտութիւնը կողմանակերպելու։ Հ. Ա. Ա. Ա. Ա. Մ. Ի. սկառատական եւ մարզական շարքերուն մէջ չիմար որ Ռումանիոյ հայ վազութիւնը պիտի ունենայ իր ուսուցչական խորհուրդը՝ յառաջիկայ շրջանային

վարչութեան կը մնայ անհրաժեշտ գիմումները կատարել անոր մօտ, իրական դարձնելու համար մարմար կրթութիւնը մեր վարժարաններուն մէջ:

ՄԵՐ ԿԱՊԸ ԱՐՏԱՍՄԱՆԻ ՀԵՅ

Առաջին Շրջանային ժողովը պարտք դրած էր մեր վրայ որպէսզի յանուն իրեն եղայրական ողջոյն ներ հաղորդենք Հ. Մ. Ը. Ա. Մի արտասահմանի մասնաժիղբուն: Ուրախ ենք յայտնիլու թէ եղորայրական կապ մը կրցանք ստեղծել մեր եւ արտասահմանի միջեւ՝ յառաջ բերելով փոխադարձ ողեւորութիւն մը: Փարիզի, Նիւեօրքի, Ֆիլիպէի եւ Վանայի մասնածիւղերը եղան զիսաւորաբար որ մեզի հետ սերտ կապ պահեցին: Կը մնայ այդ կապը ամրացնել, այդ կերպով գիւրացնելով նաեւ Հ. Մ. Ը. Ա. Մի վերակալ մութիւնը:

Հ. Մ. Ը. Ա. ՆՈՐ ԿԵԴՐՈՒՆԻ ԽՆԴԻՐԸ

Առաջին Շրջանային ժողովը պարտք դրած էր մեր վրայ ուրիշ շրջաններու հետ խորհրդակցի Հ. Մ. Ը. Ա. Մ. Ի նոր կեդրոն մը ստեղծելու նպատակով յարմար վայրի մը մէջ: Հ. Մ. Ը. Ա. Մ. Ի Փարիզի վարչութիւնն ալ ունեցած էր միեւնոյն մտահոգութիւնը եւ վիրջերս դիմած էր մեզի Հ. Մ. Ը. Ա. Մի պատգամաւուրական ժողով մը գումարելու եւ անոր միջոցաւ նոր կեդրոն մը ստեղծելու մասին խորհրդակցելու համար: Շրջանային Վարչութիւնո գտաւ, սակայն, որ պատգամաւորական ժողովի մը գումարումը կարելի եւ արդիւնաւոր դարձնելու համար՝ անհրաժեշտ է նախ լուրջ աշխատանք թափել որպէսզի մասնածիւղերը վերակազմուին: Անոնց կազմակերպութենէն ետքն է որ կարելի է հրաւիրել սպատգամաւորական ժողովը հայաշատ կեդրոնի մը մէջ, ուր հաւաքուելու նիւթակուն ու քաղաքական դիւրութիւնները կան:

ՄԵՐ ԹԵՂԱԿԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Նորընտիր Շրջանային Վարչութեան տրամադրել անհրաժեշտ պիտուն որպէսզի կարենայ աւելի յօտէն հետեւիլ մասնածիւղերու զարծուն էութեան, եւ աւելի հնարաւորութիւն ունենայ նոր մասնածիւղեր ստեղծելու:

Տրամադրել անհրաժեշտ պիտուն որպէսզի մասնածիւղերու փոթպօլի թիմերը աւելի դիւրութիւն ունենան իրարսւ հետ շփուելու:

Տրամադրել անհրաժեշտ պիտուն որպէսզի Հ. Մ. Ը. Ա. Մ. մասնածիւղերէն կազմուած փոթպօլի խառն թիմ մը հնարաւորութիւն ունենայ մրցելու օնարներու հետեւ պատուալ գուրու դալու այդ մրցումներէն:

Տրամադրել անհրաժեշտ պիտուն որպէսզի Շրջանային վարչութիւնը կարենայ ինամք տանիլ որրանցի մարզական եւ սկասուական դաստիարակութեան:

Սարքել աշնանային մրցումներ՝ հասոյթը յառակացնելով այդ նպատակին:

Կատարել անհրաժեշտ աշխատանքը որպէսզի մուռմանահայ Ուսումնական խորհուրդը մեր դպրոցներու մէջ պարտադիր դարձնէ մարմանակրթանքը:

ՆՆՈՐՀԱԿԱՌՈՒԹԵԱՆ ՊԱՐԺԿ ՄԲ.

Փակելէ առաջ մեր տարեկան տեղեկադիրը չնորակալութեան պարտք մը ունինք մեր մասնածիւղե-

րուն՝ որոնք գիւրացուցին մեր աշխատանքը, մասնաւորաբար Պուրքէի մասնածիւղին՝ որ աւելի մօտիկ մեզի, մեզի հետ կիսեց ոչ միայն մեր շատ մը հոգերը այդ մեծադոյն բաժինը թեթեւցուց շրջանային պիտուն:

ԳԵՐՉԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐԸ

Այսօր կ'առաջանային մասնաշինուածն մը պաշտօնը Հ. Մ. Ը. Ա. Մ. ի գրութիւնը կը յանձնենք մեր յաջորդներուն՝ համեստ աշխատանքը մը կատարած ըլլալու անուշ գոհունակութեամբ: Բայց մեր յոյոր ապագային վրայ է: Մեր ուսերուն վրայ կը ծանրանոյ ահաւոր պատասխանատուութիւն մը: — վաղուան սերունդը հոգեկան եւ մարմանական վատասկերումէ փրկելու հոգը: Ըմբռնենք այդ պատասխանատուութեան բովանդակ նուիրականութիւնը, եւ ձեռք ձեռքի տուած քուեինք վաղան աշխատանքներուն: Ու թող անսասան մնայ Հ. Մ. Ը. Ա. Մ. որովհետեւ անոր դրացին տակ պիտի ուսանան վաղուան Հայերը:

ՄԵՐ ՀԱՇՈՒԻԿԵՇԻՄԸ

ՄՈՒՏՔ	ԷՒ	ԻՒ
«Արի»ի հիմնադրամ		
Պուրքէի մասնածիւղին	1500	
Քօնսթանցայի	400	
Պազարձրքի	200	
Սիլիստրէի	200	1800
Երջ. Վարչութեան պիտնեկի հաւոյնի		
Պուրքէի մասնածիւղին	600	
Քօնսթանցայի	1000	
Պազարձրքի	1000	
Սիլիստրէի	750	3350
Զանագան հասոյթներ		
Հանդէսի հասոյթի բաժինը	5793	
Ողիմպականին զուտ հասոյթը	5878	
	16821	

ԵԼՔ	
«Արի»ի համար վճարուած	1800
Բարտուղարի	3300
Գրենական պիտոյք	1205
Թղթատարի	117
Ֆէտէրա ի անդամակցութեան համար	
մեքնադրութեան եւ այլ ծախքեր	620
Ականատական գիրք մը	40
Պահանջի	
Պուրքէի մասնածիւղին	2435
Պազարձրքի	100
Գոյք	
1 չուան	715
1 ձող	523
1 սրիգաձեւ մէթը	380
Պատրաստ դրամ	5586
	16821

ԳՈՅՔ	
Պատրաստ դրամ	5586
Պահանջք	2535
Գոյք	1618
Պիտնեկի հաշիւեկ մեջուրդ պահանջք	
Պուրքէի 1900, Քօնսթանցայէն՝ 500	2400
	12139

ՌՈՒՄԱՆԱՀԱՅ ԱՌԱՋԻՆ ՈՂԻՄՊԻԱԿՈՆ

Խնչպէս որ որակեց հայ մամուլը, իսկապէս պատմական օր մըն էր Խումանիոյ հայութեան համար Յուլիս Օի Կիրակին Այդ օրն էր որ տեղի ունեցան Հ. Մ. Ը. Ա. Խումանիոյ Շրջանային գարյութեան նախաճեռնութեամբ եւ Պուքրէշի, Քօնսթանցայի եւ Պազարձըզի մասնաճիւղերուն մասնակցութեամբ կազմակերպուած Խումանիոյ առաջին ողիմպիական ժըցուները Շուկի Խումէն Մարզակ ան Դաշնակցութեան Մրցադաշտին մէջ, Հայութիւնը, Խումանիոյ մէջ, չէր տասած երթեք այսպիսի հոյ համախմբում մը՝ որպիսին էր այդ կիրակի օրու անը:

Ու անոնք որ եկած էին հաճելի օր մը անցնելու տինչով՝ մեկնեցան աննախընթաց խանգավառութեամբ Ճիշտ է որ շահուած մրցունիշերը հեռու են միխթարական ըլլալէ. Ճիշտ է նաև որ մեր երիտասարդները հարկաւ ղեռ մեծ խնամքի կը կարօտին հոգիով ու մարմնով տիպար աթլէթսեր գառնալու հայար: Բայց ողին որ բոլորը համախմբեր էր ի մի եւ ճիզը զոր անոնք ի զործ գրին, երաշխիքներ էին ապագաւ փայլուն արդիւնքներու համար: Ու բազմութիւնը որ խանգավառութեամբ ծափահարեց իր մարդիկները՝ մրցադաշտին մեկնեցաւ այդ լաւագոյն արդիւնքներուն հաւատքուի:

ՕՐՈՒԻՆ ՊՍԵՏՈՆԱՏԱՐՆԵՐԸ

Օրուան պաշտօնատարներն էին՝ Պ. Պ. Տօքթ. Մարի, Միրունի, Գ. Քէստունեան իրբեւ ընդհանուր կարգադրիչներ, Սիմոն Պատիկեան եւ Յակոր Նշանեան դաշտի գատաւոր, Շահէն Կիրճեան՝ ճամբայ հանող, Օննիկ Մինանեան՝ ժամ բռնող, Յարութիւն Աթանասեան եւ Պողոս Տէր Պողոսեան արձանագրող, Կարպիս Նալանեան՝ ֆութպոլի գատաւոր, Տօքթ. Ս. Աւունեան եւ Ա. Պողոսեան օրուան քիչկներ:

Կարգապահութեան կը հսկէին Պուքրէշի մասնահիզի սկառուաները՝ զեկավարութեամբ սկառուակի Պ. Գ. Նագաշեանի:

ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒԻՆ ԱՐԴԻՒՆՔԸ

100 մէրք վազք.— Ա. Վահէ Տիրատուրեան (Պուքրէշ) 12 $\frac{1}{2}$ երկլ., Բ. Արտաշէս Ալթունեան (Պուքրէշ), Գ. Օննիկ Սեղրոսեան (Քօնսթանցա):

Երկար նետել.— Ա. Յարութիւն Ապաղեան (Պուքրէշ) 9մ. 25, Բ. Լեռն Յակորեան (Պուքրէշ), Գ. Արտաշէս Սուքիասեան (Պուքրէշ):

800 մէրք վազք.— Կարպիս Կարապետեան (Քօնսթանցա) 2 $\frac{1}{2}$. 35 երկլ., Բ. Անտոն Զօրահան (Քօնսթանցա), Գ. Հրանդ Ռւնճեան (Պուքրէշ):

1500 մէրք վազք.— Ա. Վահէ Տիրատուրեան (Պուքրէշ) 26.83 մէթր, Բ. Արտաշէս Սուքիասեան (Պուքրէշ), Գ. Ստեփան Պալատուրեան (Քօնսթանցա):

400 մէրք վազք.— Ա. Վահէ Տիրատուրեան (Պուքրէշ) 62 $\frac{1}{2}$ երկլ., Բ. Անտոն Զօրահան (Քօնսթանցա), Գ. Հրանդ Ռւնճեան (Պուքրէշ): Առաջնութիւնը շահող Վահէ Տիրատուրեան ֆաուլ ըլլալով կորսնցուց իր իրաւունքը եւ առաջին հոչակուեցաւ Զօրահան:

Նիզակ նետել.— Ա. Յարութիւն Ապաղեան (Պուքրէշ) 33.55 մէթր, Բ. Օննիկ Սեղրոսեան (Քօնսթանցա), Գ. Ստեփան Պալատուրեան (Քօնսթանցա):

1500 մէրք վազք.— Ա. Կարպիս Կարապետեան (Քօնսթանցա) 5վ. 8 $\frac{2}{3}$ երկլ., Բ. Արամ Պէյաղնեան (Քօնսթանցա), Գ. Կարապիս Նարկիզեան (Պուքրէշ):

Չուան հաւել.— Առաջին փորձը տեղի ունեցաւ Հ. Մ. Ը. Ա. Քօնսթանցայի եւ Պազարձըզի մասնաճիւղերուն միջեւ: Այդ փորձին մէջ Քօնսթանցա յաղթած ըլլալով՝ մրցեցաւ Պուքրէշի հետ: Վերջնական յաղթանակը Պուքրէշի մնաց:

Ֆութպոլ.— Խումանիոյ Շրջանի ախոյեան խումբը զատելու համար առաջին մրցումը տեղի ունեցած էր յունիս 19ին Քօնսթանցայի մէջ՝ Հ. Մ. Ը. Ա. Ք. Քօնսթանցանցայի եւ Պազարձըզի փութպոլի խումբերուն միջեւ եւ երկու խումբերն ալ 0—ի գէմ 0 կօրով հաւասար եղած էին: Նետիւարար երկրորդ փորձ մըն էր որ տեղի ունեցաւ Պազարձըզի եւ Պուքրէշի խումբերուն միջեւ որոնցմէ վերջինը 0ի գէմ 2 կօրով յաղթեց Պազարձըզի:

Մրցումներուն հետ փոխ առ փոխ տեղի ունեցան չուէտական մարզանք, բուրգերու կազմութիւն ինչպէս նաև պարկարչաւ եւ դորտարչաւ սկառուաներու միջեւ, որոնք բաւական ծիծաղ յառաջ բերին:

Օրը տարաժաման ըլլալով՝ յայտագրէն յապաւուեցան ձողով բարձրութիւն ցատկելու, կեցած երկայնութիւն, երեք քառ, ուժ առած երկայնութիւն ցատկերու եւ մասնաճիւղերու միջեւ դրօշարչաւի մրցումները:

ՄՐՑԱՅԱԿԱՆ ԻՐԻՒԻՆ

Փամը 8ին սկսաւ մրցանարաշխութիւնը ընդհանուր խանգավառութեան մը մէջ: Մրցանակները յաղթանակներուն կուրծքէն կախեցին պատուոյ օրիորդներ՝ Օր. Օր. Զ. Խոսրովիան եւ Ա. Մարտիկեան: Ա. հանդիսացողները ստացան ողկեզօծ մետաներ, եւ Բ. ու Գ. հանդիսացողները՝ մասնաւոր ժապաւէն:

Օրուան ախոյեան հոչակուեցաւ: Յարութիւն Ապաղեան (Պուքրէշ) ստացած ըլլալով՝ երեք առաջին մրցանակ:

Ախոյեան մասնաճիւղ հոչակուեցաւ Պուքրէշ՝ 23 կէտ շահուած ըլլալով՝ Քօնսթանցայի 18 կէտերուն գէմ: Եղիշե Ական Սեղման:

Կիրակի գէշեր Հ. Մ. Ը. Ա. Պուքրէշի մասնաճիւղը եղրայրական սեղան մը տուաւ Քօնսթանցայի եւ Պազարձըզի իր մրցիկ ընկերներուն ճառեր խօսւեցան երեք մասնաճիւղերուն՝ Պ. Պ. Վէորդ Քէստանանի, Օննիկ Սեղրոսեանի և Սաշիկ Քէրփիչեանի, ինչպէս նաև Շրջանային Վարչութեան ատենապետ Տօքթ. Մարիի կողմէ, որոնք բոլորն ալ ի վեր հանեցին օրուան հանդիսութեան նշանակութիւնը՝ զայն հոչակելով խորհրդական շարժման մը:

ԱԵցեալ սարի Պուլքէ զումարուած Եղանային
ժողովը ոռուած էր որ Բ. Եղանային ժողովը զումա-
ռի Քոյքանցաւ Եղանային Վաշչութեան ոռումամբ
Եղանային ժողովին պիտի զումարուի ամսոյն 16ին,
ժամանակ որ, օրակարգ ունենալով.—

Ա. Ընթացում տեղեկագրի Շքանային Վարչութեան

Բ. Ծիրեցում մասնահիւղերու տեղեկագրին
Գ. Յառաջիկայ գործունեութեան համար թելա
դրութիւններ եւ առաջարկներ՝ Եշանային
Վարչութեան, մասնահիւղերու և պատգամա-
ւուներու կողմէ

Դ. Քննութիւն 1924—1925 տարւոյ պիւտնեի
Ե. Ընտրութիւն Առ Եղանակին Վարչութեան,

Նշանային ժողովի պիտի մասնակցին Պուրեկի,
Քուրանցայի, Պազարերքի և Սիլիստրէի մասնահիւերը՝
իւրաքանչիւր 25 անդամի համար դրկելով մէկ պատ-
գամաւոր խսկ Սբրունկայի որբանոցը՝ խորհրդակցա-
կան ձայնով:

ՈՒԽԱ ՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒԻ ՇԱՀՈՒՄԱԿՈՒԹԵՐԻՆ

Յուլիս 20ին Պուերէօի մէջ կազմակերպուած ո-
ղիմափիական մշցումները աւարտած չըլլալով՝ Շրջանա-
յին Վաշչութիւնը ոռօւեց զանոնք ժարութակել Քօնս-
րանցայի մէջ:

Օգոստու 15ին հան տեղի պիտի ունենան ծովայիլ մրցումներ, հետևեալ յայտագրով.— 50 մէր փոքրերու, եւ մեծերու 100, 800, 400 եւ 1500 մէր լողալ, եւ կոնսակի մրայ լողալ 100 մէր:

Օգոստու 17 ին տեղի պիտի ունենան հետեւեալ դաշտային խաղերը. — 100 մեր զագք փորեւու, ձողով բարձր ցատկել, ուժ առած բարձրաւրիւն ցատկել, կեցած երկայնուրիւն ցատկել, լրօտացաւ, զուրացաւ, պարկացաւ. պնակացաւ, բաւրգեր եւ ուլէտական մարզակ սկառութեանութեան Ֆինանսիոյ Ֆուրպալի ախոյթեանութեան Ֆինանս:

ԲԱՆԱԿՈՒՄ

Եղանային Վարչութեան ոռուումով չ. ու մասնա-
նիւթեու սկաուտներուն համար տասնօրեայ բանակում
տեղի պիտի ունենայ Քօնսքանցայի մէջ, Օգոստոս 9էն
սկսած:

Բանակումին կը մասնակցին նաեւ զանազան մասնակիւղեւն եկած արլեբներ:

ՊՈՒՖՐԵՇ

Ցույիս 27. կիրակի օր, Ազգ. վարժարանի մեջ տեղի ունեցաւ Պուէրեօի մասնանիւդին թնդի. ժողովը՝ Ներկայ էին 80ի մօս անդամներ. Քուեարկելու իրաւունք չունեցող փոքր սկառուները ներկայ չէին մասնաւոր կարգադրութես մը:

Նախան օրակարգի անցնիլը արձանագրուեցան 6
Եռ անդամներ:

Կարդացուեցաւ Երջ. Վարչութեան ուշաբերականը
ու տելեկուրիթիւններ եւ հրահաններ կը հաղորդե Ա.
Սկառուտներու բանակումի, Բ. Ողիմայիականէն մնացած
մրցումներաւ, Գ. Երջ, ժողովի մասին:

Ժողովը իւրաքանչիւր հարցով զատ զատ զբաղելով,
Առօսեց որ սկառտական բանակումին փափամ. ո
աբլէք անդամներն այ մասնակին :

Φωιφαϊ յայտնուեցաւ, որ ողիմսյիական խաղերու ատեն լողալու մրցումներուն աւելի կարեւորութիւն Տրուի:

Նկատի առնելեցաւ Ռում. որպնի տեղեկատու «Արքի»ն։ Երջ. Վարչութեան կողմէ գեկուցուեցաւ անո՞ւ նիւրական վիճակը, որուն համեմատ իր ծախքը զոցելէ յետոյ փօք գուշաւա մըն ալ շահ կը ձգեր։ «Արքի»ն, որ պիտի բլլար պարզ տեղեկատու մը 4 եզերէ բաղկացած, արդեն Յրդ բիւեն սկսած, յայնուած փափառերուն զսիացում տալու համար, կրկին ծաւալով հրատարակուեցաւ եւ դարձաւ տեսակ մը օրկան Հ. Մ. Բ. Մ.ի եւ կապը եղաւ զանազան ձասնամիւլերու։

Ժողովը որոշեց թելադրել Շշանալին Ֆողովին և
«Արք»ն խմբագրել աւելի ժողովրդական լեզուով եւ թե-
գարձակել սկառատական բաժինը, Բ. Վերածել պահան-
րերի, Գ. Հայտարակել կրկին ծաւալով, Դ. Փոխանակ
հատականառութեան աւելի ուժ տալ բաժանորդագրու-
թեան:

Փափաք յայտնու եցաւ պարտ դնել նոր ընտրութիվ
Եղանակին Վաշինգտեան վեայ, որ անհրաժեշտ աւխա-
սանեները կատարէ մասնանիւդ չկեցած հայաւաս տեղեռն
մէջ մասնաճիւյթ կազմելու համար:

Նոյնպէս փափաք յայնուեցաւ, որ Եղանակին
Վարչութիւնը իր ողբքն ունենայ արերիք եւ սկառ-
տական խնձնախումբեր:

Ընդհ. Ժողովը նկատ ունենալով մաս անիրերու անհրաժեշտ պետքերը, որուց Եջանային Ժողովին մէջ առաջարկ դնել, որպէսզի յառաջիկայ տարի եւս մասնաճիւղերը Եջ. Վարչութեան պիտինին մասնակցին ըստ առաջնորդ իւթեան եկա հունին $\frac{1}{20}$ օդով:

Յետոյ կատարուեցաւ .Եղ. Ժ. Պալովի պատգամաւոր-
ներու թերութիւնը .Եղ. Վարչութիւնը երահանգած էր
իւրաքանչիւր 25 անդամի համար թերուել մեկ պազմաւ-
որ, որով Պատրիեժի մասնաճիւղը ունենալով 125է ան-
լի անդամներ, պէտք է սար 5 պատգամաւոր Գալցնի
Ռուսակութիւնով պատգամաւոր թերուեցան Պ. Պ. Կ.
Ալյաննեան, Վ. Քեսաննեան, Ս. Պապիկեան, Յ. Ապազ-
եան եւ Ա. Մայեան, իսկ փոխ անդամ՝ Պ. Յ. Պղտիկեան;

ՍՊԻՀԱՏՐԵ

Կիրակի, 22 յունիս, տեղի ունեցաւ Ազգ. վարժարանի մէջ մասնաճիւղիս տարեկան ընդհ. ժողովը:

Դիւանը կազմուած է հետեւեալ կերպով.—Արտաւազդ Արապանեան՝ ատենապեա, Վ. Յակոբիս Բ. տոնենապետ, Մերոն Պագալեան՝ տոնեաղպիր և սկառատ փոխ խմբագեա, Յ. Իսթիմանն՝ համարակալ, Կ. Յովակիմեան՝ դոյքապահ, Յ. Ղաղերեան՝ զանձապահ, Ն. Քարոբեան՝ փոխ գանձապահ։

* * * Նորրեալիք վարչութիւնը Յուլիս 13/ն ՍՊԳ.

վարժարանի սրահին մէջ տուաւ ցերեկոյթ մը : Արանք լեցուն էր երկառ հասարակութիւնով : Ա. մասին երգին «Մեր Հայրենիք» (քառաձայն), որմէ յետոյ Պ. Արշակ Տիրացեան նուազեց, սոյօ երգուեցաւ «Հայուսուն» : Ներկայացուեցաւ «կենթերու Բժիշկ»ը : Բոլոր դերակատարները, մանաւանդ Օր. Վ. Աղամեանը եւ Օր. Ա. Արրանամեանը արժանացան բուռն ծափերու : Յ. մասին Աշակերտաց Սիլիուրէի Միութեան ջութակի խումբը զարկաւ քանի մը գեղեցիկ կտուներու Յետոյ Օր. Աղաւնի Թօփազգական երգեց «Հաղար Երանի» : Գ. մասին, երգուեցաւ «Տալորիկ» եւ «Յաւոաց բնթանանք» : Ներկայացուեցաւ «Երկու Անվարտիներ»ը, որուն մէջ յաջող էին Պ. Պ. Վ. Կէմիճեան եւ Ն. Գարանտ :

Ներկաները մեկնեցան խիստ զոհ տպաւորութիւնով:

ԱԹՐՈՒԵԿԱ

Արբանոցիս մարզական կեանքը կը յիշեցնէ ազգային կեանքի այն երեւոյթը՝ ըստ որում գեղեցիկ կերպարկութիւնները կ'ունենան հրթիռներու շտագ շողարձակութեանները:

Հարկ է զալալ վայլակին ՛վ նոյն հապնեաց առնուլ վերջու եղած է մեր գործունեաւթիւնն իսկ :

Արդարեւ հազիւ Ռ. Հ. Արբանոցի հիմները կը դրուէին, Պուբլիչի մտածողները անոր սկառտական կազմակերպութիւն մը տապու որոշումները կ'առնէին եւ նոյն ոգեւորութեան մէջ կարգուեցաւ առանձին սկառտական մարզիչ, ուղարկուեցաւ սկառտական դարան, կալիգօրի, թմրուկ, չեփոր եւն :

Այս ամէնքը տեւեցին... գարուն մը միայն : Եւ հարկ է ըսել, սակայն որ այդ գարունը եղաւ գեղեցիկ եւ պտղարեր Սկառտական մարզիչ Պ. Յակոբ Թօքաթիեան եւ Օր. Արմինէ Միենց՝ որբուհիներու մարզիչը խանդալառ աշխատողներ էին եւ ի Սթրունկա անցեալ տարուան հանդէսներուն ներկայ եղողները ունեցուն գնահատումներ եւ անկեցնելու:

Անոնց մէկնելին վերջ, հակառակ որոնումներու անկարիի եղաւ զանել զանոնք փոխարինողներ եւ որբանոցի ուսուցչական մարմնոյն մէջ չկային սկառտական մարզանքներու վարժութիւնը ունեցողներ:

Հետեւարար գաղրեցաւ թէ սկառտական դասախոսութիւնները եւ թէ կիրարկութիւնները :

Մնացին եւ շարունակեցին միայն Փութպոլի մարզանքները եւ ներկայիս որբանոցը ունի երեք Փութպոլի խումբ, «Արարատ», «Արագած», «Արմատ» :

Ասոնք ալ իրենց մարզանքները կ'ընսն ըստ մեծի մասին բոպիկ, խակ փոքրամանութիւնը պատառատուն եւ քրքրուած կօշիկներով:

Հակառակ սակայն բոլոր այս աննպաստ պայմաններուն, «Արարատ»ը յաջողեցաւ յաջորդական երեք մրցումներու մէջ սկառտութեան մատնել Թրկութիւնոցի երեք լաւագոյն խումբերը՝ որբանոցի մարզական վրայ:

Տեղեկացնի

ՊԱԶԱՐՁՐԻՔ

Այս տարուան բանակումին եւ Քօնսքանցայի մէջ տեղի ունենալիք ողիմական խաղերու շարունակու-

թեան Պազարների մասնախիւղը չպիտի կարենայ մասնակցի կամէն անկախ պահանձներով, բայց պիտի ունենայ իր 2 ներկայացուցիչները :

Պազարների մասնախիւղը ներկայիս ունի 20 սկառուս, 22 արլեր եւ 10 օժանդակ անդամներ, բնդամենը 52 անդամ : Նոյնակա ունի 20 հոգինոց փութերու «Բագրա» խումբը՝ իր գուշին տակ, բայց զերծ անդամավանեւէ :

Տարեկան մուտքը եղած է 600՝ լեյ, ելքը՝ 4900 լեյ եւ պարուս դրա կայ 1100 լեյ:

Ունեցած է զանազան խումբերու հետ այս տարույթի բնագին 5 մութապոլի մրցումներ, որոնց 4ին մէջ յարական հանդիպացած է Բաժակի մը մրցան մէջ ալ շիրացած է բաժակին :

Ս. Գ. Սիմոնեան

ՈՐՏԱՋՈՂՈՎՐԴԻԿ

Ա. Մ Ե Ր Ի Կ Ա Հ Ա Յ Ա Ղ Ի Մ Պ Գ Ի Ա Կ Ա Ն Ը

Ա. Մերիկանայ Բ. Աղիմպիական մրցումներու յանձնախումբը իր յատարարութեան մէջ, ուղղուած Ա. մերիկանայ մարմնակրթական մարմիններուն, ակումբներուն, մարզիկներուն, ինչպէս նաև հասարակութեան, կ'ըսէ որ Հ. Մ. Լ. Մ. Ա. Ամերիկանայ Բ. Աղիմպիականի մրցումները՝ Ամերիկանայ Բ. Աղիմպիականի մրցումները՝ տեղի պիտի ունենան յառաջիկայ 1924, Օգոստ. 10ին, կիրակի կէսօրէ վերջ, ժամը 2ին (Daylight Saving time) Նիւ-Եսոբք, Պրուքլին Ulmer Parkի մարզադաշտին մէջ :

Պիտի կատարուին վազելու (100 կանգուն, 220 կանգուն, մէկ քառորդ, կէս եւ մէկ մղոն վազք ու երեք մղոն հեծելանիւ), ցատկելու (բարձր, ձողով, երկայն եւ երեք քայլ), ու նետելներ (գունդ, սկառուսակ, նիզակ). իսկ խմբական զրօշարշաւ, միմիայն միութիւններու համար, ինչպէս նաև մութպոլի:

Մրցումներուն կարող են մասնակցիլ ամերիկանայ մարմնակրթական միութիւնները, ակումբներ իրենց 16 տարեկան վեր հայ մարզիկ անդամներու միջոցաւ, ինչպէս եւ ունէ հայ սիրող մարզիկի Օտարենք չին կընար մասնակցիլ :

Իւրաքանչիւր մարզիկ իրաւունք ունի մասնակցելու առաւելին 5 մրցումներուն Ա. եւ Բ. հանդիսացողներուն մրցանակներ պիտի արուին, իսկ մըրցումներու մէջ առաւելագոյն կէտ շահող մրցորդը կը յայտարարուի օրուայ ախոյեան :

ԵԳԻՊՏՈՍԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՂԻՄՊԻԱԿԱՆՑ

ԵՒ ՀԱՅՈՒ ՄԸ ՑԱԶՈՂՈՒԹԻՒՆՑ

Գահիրէի մէջ (Եղիպտոս) 11 զանազան ազգերու միութիւններու մասնակցութեամբ տեղի ունեցած է 42 ֆիլոմեր եւ 200 մէր վազիկ մրցում մը. Այս մրցման մէջ յաջողած է հայ մը՝ Պ. Յուլսէփեան, որ յիշեալ միջոցը առաջին անգամ ինք կըրած է 3 ժամ եւ 25 վայրէկանեն :

Պ. Յուլսէփեան այս առքիւ սացած է մէտալ մը եւ արձարեայ բաժակ մը :



ԱՐՑԱՆԱԿԱՐԱՇԽՈՒԹԻՒՆ,
Փարիզի Հայ ողիմականին



ՏՈՂԱՆՑՔ
Փարիզի հայ ողիմականին



Ժ. ԽՏԻԿԵԱՆ
որ երկարի հայկական մրցանիւր կուրեց

ՀԱՅ ՍԿԱՆԴԱԼ Է ՑՈՒԾԵՐԸ ԶԱԼՇԳԵԱՆԻ
ՑԱԶՈՂՈՒԹԻՒՆԸ

Էտուրք Զալրգեան որ 17 առեկան է, զալ սարի ափի լրացնե Ֆիլատէչֆիոյ (Ամերիկա) իր Հայ Մուլի դասրնբացքը: Զալրգեան մէկ քանի սարիներէ ի ուր և որ կր վերաբերի պօս սկառու կազմակերպութեան: Այս սարի իր պատկանած խումբի բոլոր բնկերներուն մէջ ամենեն յաջողակը բլլալուն հաւառ ոսկի մա և աշոյց մը մրցանակ ստացաւ: Լողալու, բալելու, վրաններ եւ տուշներ կանգնելու, բայսեր, բռչուներ եւ ծառեր նանջնաւու, գիւերը ինչ ասզերու տակ գտնուելու, անակնեկալ եւ դժուարին պարագաներու տակ խելքը ինչպէս գործածելու մրցումներէն էտուրք առաջին դուրս եկաւ:

ՀԱՅ ՈՂԻՄՊԻԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ ՓԱՐԻԶԻ ՄԷԶ.

Փ. ԽՏԻԿԵՑՆ ԵՐԿԱԹԻ ՀԱՅԿ; ՄՐՑԱՆԻՇԸ ԿԸ ԿՈՅՑԵ

(ՄԵՐ ԱԵՒԺԱԿԱՆ ԲԴՐԱԿՋԵՆ)

Հաղիւ երեք ամիսէ ի վեր ընտրուած, Փարիզի
Հ. Մ. Ը. ի վարչութիւնը իր առաջին փալուն գոր-
ծունէութիւնը ցոյց տուաւ արդէն Յունիս 29ին Փա-
րիզահայ հասարակութեան տալով ազգային խանդա-
վառութեան բացառիկո՞ր մը: Եւ եթէ անցեալ տարի
իր առաջին ողիմպիականին առիթով Հ. Մ. Ը. ը
ընկնուած ու յուսախար կը վերադառնար սթատէն
կրկնապէս հարուածուած բնութենէն ու հասարակու-
թենէն, այս տարի սակայն ամէնուն դէմքին վրայ
հրճուանքի ու գոնունակութեան արտայայտութիւն
մը կը տեսնուէր: Փարիզահայ գաղութը որ մինչեւ
այդ Հ. Մ. Ը. գուգոյութիւնը անտարբերութեամբ կը
դիտէր եւ առիթ չէր ունեցած մարզական կեանքի
քաղցրութիւնը վայելելու, այդ օրը ոչ միայն չզջաց
իր քանի մը ժամը զոհած ըլլալուն համար, հապանաւ-
եւ վայելքի օր մը ապրած ըլլալէն զատ կը վերադառ-
նար ազգային հպարտութեան արդար բաժին՝ մը տա-
նելով իրեն հետ Յունիս 29ի սոյն մարզահանդէսը
պատեհութիւն մը ստեղծեց որպէսզի Փարիզահայ հա-
սարակութեան ամէն դասակարգի նիրկայացուցիչներ
իրարու մօտ գան պահ մը, ու իրարու հետ աւելի մօ-
տէն շփման մէջ մտնեն:

Իրեւ հանդէսին հոլանաւորով Պ. Գ. Նորա-
տունկեան անձնապէս ներկայ էր եւ նետաքրքրու-
թեամբ կը հետեւէր մրցումներուն: Օրուան թագուհիի
պաշտօնը կը կատարէր Տիկնանց Միութեան ամէնէն
ժրաշան ու համակրելի անդամուհիներէն Տիկ. Պ. Է-
մէրեան իր շնորհալի պատուոյ գորիոդներուն Օր. Ե.
ծէվահիրնեանի եւ Օր. Ա. Ալսանկիւլի հետ Մտաւո-
րական եւ առեւտրական դասէն կը նշմարուէին բազ-
մաթիւ դէմքեր, ինչպէս նաև հայ եւ ստար մամուլի,
կազմակերպութեանց, միութեանց ներկայացուցիչներ
եւ այն:

Ներկայ հայ հասարակութեան քով կարեւոր թի-
մը կը կազմէին նաև համակրել ու բարեկամ օտար-
ներն ու ֆրանսացիները, որոնք բոլորն ալ մասնաւոր
գոհունակութեամբ մը մեկնեցան, իրենց անկեղծ զը-
նահատութիւնը յարանելով:

ԴԱՍԵՐ ՎԱՂՈՒԱՆ ՀԱՄԱՐ

Որքան օր ալ կաղմակերպողները իրենց ժիղերը
միծապէս վարձարուած զգացին ի տես այս ժողովր-
դական համակրանքին ու քաջալերութեան, անկեղծ
ըլլալու համար պէտք է ըսել որ ասիկա կատարեալ
գնահատութիւնը չէր զոր պարտաւոր էր բերել Փարի-
զահայը: Կը յուսացուէր օր դոնէ հայ հասարակութիւ-
նը չորս հինգ անգամ աւելի թիւով ներկայ պիտի ըլ-
լար: Քսան հաղարի համազ գաղութի մը համար
պատուարեր չէ անշուշտ երբ ներկաներու թիւը հա-
րի իսկ չի հասնիր: Երկու տարիէ ի վեր իր անկա-

րելին փորձելէ ու մարզական շարժումին ճաշակը
տարածելէ վերջ, Փարիզի Հ. Մ. Ը. ը ամէն լրա-
ւունք ունի ակնկայելու որ յառաջիկայ տարի իր եր-
րորդ Ողիմպիականին առիթով իսկապէս պիտի ար-
ժանանայ ժողովուրդին բոլոր խաւերուն լայն օժան-
դակութեան ու քաջալերանքին: Երբ ներկայիս օտար
երկինքներու տակ մեր ինքնուրոյն գործունէութենէն
շատերը կորսնցուցած ենք ու ենթակայ հետզհետէ օ-
տարանալու ու այլասերելու, ջանանք ամուր պահել
այն շարժումն ունի կապը որ մեծ չափով պիտի հակազ-
դէ չարիքներու ծաւալման: Ու հայ երիտասարդու-
թիւնը այդ բարերար գերը կը սպասէ մարմնակրթա-
կան շարժումէն և անոր նուրիուած Հայ Մարմնակր-
դական Ըստէ. Միութենէն: Ներկայ քսանիերորդ գարը
սրոնի դար մըն է: Աշխարհի ամէն կողմը, ամէն երկ-
րի մէջ անոր անհրաժեշտ կարեւորութիւնը ըմբռնուած
է ու ամէն ազգ իր կարողութեան չափով կը մշակէ
զայն Աշխարհի ազգութիւններէն 45ը իրենց ֆիզի-
քական կարողութիւններուն արժէքը նոր ցոյց տուին
Փարիզի ծրդ Ողիմպիականին առիթով Քօլօմպի սթա-
տին մէջ: Վայ այն ժողովուրդին որ այդ քառասու-
նընդինդ ազգութիւններուն տկարագոյններուն մէջ
իսկ դասուելու բախտը չունեցաւ: Ու հայ ժողովուրդը
մէկն է այն 18 ազգութիւններէն որ զրկուեցաւ աշ-
խարհի մէծ ու փոքր երկիրներու կարգին իր եռա-
գոյնը ծածանեցներէ Մաղթենք որ այդ փառքը վե-
րապահուած ըլլայ Ամսթերտամի Օրդ ողիմպիականին:
Ի հարկէ ոչ մէկ օգուտ եթէ պիտի շարունակենք ձեռ-
քերը ծալլած նստիլ: Աշխատանքը պէտք է լայն սահ-
մանի վրայ առաջ տանիլ, բոլոր գաղութներով մէջ
ալ անխտիր հիմը գնելով ու զարգացնելու այն շար-
ժումը որու վեց տարիէ ի վեր կորովի կերպով լծուած
է Հ. Մ. Ը. ը եթէ Պալիսը գործը վարելու ու ա-
ռաջնորդելու իր գերը կորսնցուց, զաղութները թող
սկսին քայել այն ճամբրով զոր գծած է Հ. Մ. Ը. ը,
օր մը ամբողջութեամբ փոխադրելու կամ փոխանցե-
լու համար զայն հայրենիքին, ուր նոյնպէս սկսած են
լուրջ աշխատանքներ կատարուիլ այս ուղղութեամբ:

Ընդհանուր կերպով սակայն Փարիզի երկրորդ
ողիմպիականը կարելի է թէ նիւթական եւ թէ բարո-
յական տեսակէտով յաջողութիւն մը նկատել, անբազ-
դականիորէն գերազանց ու արդիւնաւոր քան նախորդը:
ՕՐՈՒԻՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐՆԵՐԼ

Փարիզի երկու կարեւոր մարզական օրաթերթերը
«Օթո» եւ «Հքօ տէ սրու» իրենց աջակցութիւնը նուի-
րած էին գարձեալ մրցանակէսին, յանձին խմբագրա-
կան մարմնէն երկու եռանդուն անձնաւորութեանց
M. Glaceի և M. R. Naudի, որոնք իրեւ օրուան
գատաւորներ մրցումները կը հակալուէին: Դատա-
կան մարմնին մաս կը կաղմէին նաև ֆրանսացի

անուանի վազող M. Vermeulen, Femina-Sportի տհօրէնը M. Paysse, իրը յայտարարող Պ. Հիւնքեարալիյէնտեան, արձանագրող Պ. Ա. Արապեան, թժիշկներ տքթ. Սոլաքեան եւ աքթ. Գրիգորեան եւայէն:

Իսկ կարդացիր յանձնախումբին մաս կը կաղմէին Պ. Պ. Թ. Մեծասուրեան, Գ. Շէհրէկեան, Բ. Ժուտունի, Հ. Գնդունի, Յ. Պողոսեան, Վ. Հալէպիեան, Վ. Թօփաքեան, Ա. Զիթունի, Ժ. Ալպանեան եւ այլն*:

Օրիորդներ Կ. Երամեան, Վ. Վարդանեան, Դ. Ալիքոսնեան և Ն. Փափաղեան նոյնույթ իրենց օժանդակութիւնը բերին իրեւեւ հիւրամհար օրիորդներ:

Օրուան ամէնէն ուշադրաւ արդիւնքը ձեռք բերաւ Հ. Մ. Բ. Մի Սամաթիոյ մասնաճիւղի անդամներէն Պ. Ժ. Խտիկեան որուն երկաթ նետելու մէջ կատարած յառաջդիմութեան արձադանդը եղած էինք ասկէ առաջ: Պ. Խտիկեան այդ օրը յաջողեցաւ հայկական երկաթի նոնի մրցանիշ մը հաստատել 12,80 մէթրով, կառուիրով Պոլսոյ թէ ազդային եւ թէ միջադային մրցանիշերը:

ՄՐՑՈՒԹՆԵՐԸ

Մրցումները սկսան ժամը 2,30ի առէնները, օրուան թագուհիի մուտքէն անմիջապէս յետոյ որ ողջունուեցաւ «Մեր Հայրենիք»ով: Ակաուտներն ու մարդիկները հանդիսականներուն խանդավառ ծավերուն մէջ առաջանցք մը կատ սրեցին որուն Harmonie de Commerce de Montrouge-ի նուագատառումը կ'ընկերանար Պ. Կանանչեանի հեղինակած «Յառաջ Նահատակ»ով:

Մրցումները տուին հետեւեալ արդիւնքները.

100 մէթր — ա. Պ. Թէրզեան (12²/₅ երկ.), բ. Պ. Չաքըճեան, գ. Յ. Ասատուրեան: 2/5ով նախորդ մրցանիշը կոտրած:

200 մէթր — ա. Պ. Թէրզեան (26⁴/₅ երկ.), բ. Կ. Կարապիտեան, գ. Ա. Այճեան: Նոր հաստատուած մրցանիշ:

400 մէթր — ա. Պ. Չաքըճեան (61 երկ.), բ. Ժուռականչեան, գ. Յ. Ասատուրեան:

800 մէթր — ա. Ն. Շահինեան (2 վ. 26¹/₅ երկ.), բ. Վ. Նարկիզեան, գ. Օ. Նարկիզեան:

1500 մէթր — ա. Պ. Թաշճեան (4 վ. 55 երկ.), բ. Յ. Ներկարարեան, գ. Վ. Տատեան: 3 երկլրկով նախորդ մրցանիշը կոտրած:

3000 մէթր — ա. Պ. Թաշճեան (11 վ. 7 երկ.), բ. Վ. Տատեան, գ. Վ. Նարկիզեան: Նոր հաստատուած մրցանիշ:

Երկաթ նետել — ա. Ժ. Խտիկեան (12,80 մէթր), բ. Պ. Բէշիչեան, գ. Թ. Յովսանեան: Թէ Փարիզի եւ թէ Պոլսոյ ազդային մրցանիշերը կոտրած:

Ակաւտակակ — ա. Պ. Բէշիչեան (31,80 մէթր), բ. Ժ. Խտիկեան (31,40), գ. Պ. Բարսեղեան (27,25):

Նիզակ — ա. Ժ. Խտիկեան (34,95 մէթր), բ. Ա. Բախչինեան (32,76), գ. Ա. Իրզրանեան (29,10):

* Ծ. Ա. — Մեր թղթակիցը համեստ է իր անունը զանց ընելու համար: Բայց խմբագրութիւնս մօտէն դիտէ աշխատանքը զոր մէկ թղթակիցը թափեց՝ յաջողցնելու համար սոյն ողիմպիական խաղերը:

Բարձրութիւն — ա. Պ. Չաքըճեան (1,55 մէթր), բ. Ա. Նորդանտեան (1,50), գ. Ա. Արարեան (1,45):

Երկայնութիւն — ա. Պ. Տօլոպճեան (5,41 մէթր), բ. Պ. Չաքըճեան (5,32), գ. Պ. Խուալէսէրեան (5,15), 22ամ.ով նախորդ մրցանիշը կոտրած:

Ջող — ա. Ե. Գայզըգեան (2,80 մէթր), բ. Պ. Քէշիչեան (2,70): Նոր հաստատուած մրցանիշ:

Պ. Գալըգճեան հաւանաբար յաջողէր Յ մէթրը դիւրութեամբ անցնիլ եթէ մրցումի պահուն ձողը չուէր ու մրցումին շարունակութիւնը անկարելի չդարձնէր:

Ժամանակը յառաջոցած ըլլալուն երեք քայլի մրցումը տեղի չունեցաւ:

Femina Sportը որ ֆրանսայի իդական մարդական կազմակերպութեանց տխոյեան միութիւնն է, ամէնէն աւելի շատ ծափահարուեցաւ իր Schubertի և Gluckի danses et ballets rhythmiquesներով որոնք հանդէսին հաճելի պէսպիսութիւնն մը եւ գեղեցիկ զարդ մը կազմեցին: Իր լաւագոյն մարզիկուհիներն ալ մէջընդմէջ վաղքի, սկաւառակի, նիզակի ցուցադրական փորձեր կատարեցին, որոնք նոյնպէս հաճոյքով ու հետաքրքրութեամբ դիտուեցան հանդիսականներուն կողմէ:

Ահաւասիկ աղջկանց մրցումներուն արդիւնքը.

80 մէթր հէնտիքէր վաղք — ա. Օր. Կանեէօ (10²/₅ երկ.), բ. Օր. Մօկար, գ. Օր. Շարօթօ:

Ակաւտակակ — ա. Օր. Կրօսլիմօն (27,65 մէթր), բ. Օր. Թէմպուրէ (20,95), գ. Օր. Մանսէլ (17,72):

Նիզակ — ա. Օր. Կրօսլիմօն (23,65 մէթր), բ. Օր. Թէմպուրէ (18,95): գ. Օր. Մանսէլ (18):

Մրցումներէն վերջ օրուան թագուհիին ու պատույ օրիորդներուն կողմէ յաղթական մարզիկուհիներուն եւ մարզիկներուն սիրուն մրցանակուներ բաժնուեցան, իսկ Femina Sportի խումբին՝ պարը յատկանչով նոյնույթ գեղեցիկ մեծադիր մրցանակ մը աղբուեցաւ: Մարզիկներն ալ ի նշան չնորհակալութեան իրենց թագուհին ու պատույ օրիորդներուն նուիրեցին մէյմէկ ծագիկիունջ՝ ի պատիւ անոնց խանդավառ ազդային մինչեւ բարձրութիւնը:

Բայցի տեղույս հայ մամուլէն, ֆրանսական մամուլէն ալ «Փարի-Սուլար», «Օթօ», «Էքօ տէ Սրօր», «Բըթի Փարիզիէն» արդիւնքներու մանրամասն անդեկտուութիւնը ըրած եւ իրենց զնահատութիւնը յայտնած էին:

Մրցումներու ընթացքին աեղւոյս նորակալմ հայ սկաւառներու կողմէ ալ կատարուեցան այլաղան ու գեղեցիկ բուրդերու կազմութիւնն որոնք նոյնույթ ծափահարուեցան հանդիսականներուն կողմէ:

ՀԱՅ ՅՈՒԹՊՈԼԻՍԹՆԵՐԸ ԵՒՐՈՊԱՅԻ ՄԵՋԸ

Ֆութսոլը որ աշխարհի ամէնէն սկրուած խաղերէն մէկն է, իր ժողովրդականութիւնը կը պահէ նաեւ մէր մէջ: Վերջերս Փարիզի առեւտրական դաստուն մէկ մասին մէջ փափաք մը յայտնուեցաւ փութպօլի հայկական մրցում մը կազմակերպելու ու այս նպատակաւ հանդանակութեան մը ձեռնարկուեցաւ, որ 3000 ֆր. ի մօտ գումար մը ապահովեց, իր կազմակերպութեան ծախս: Այս մրցումը տեղի ունեցաւ

Յունիս 22ին Stade de Parisի մէջ, տեղիս Զեխօ-Սէօվաքիոյ և Հ. Մ. Բ. Մ.ի խումբերուն միջնեւ, հոծ բազմութեան մը ներկայութեան Այս խողին մասնակցելու հա ժար Պիլիմիքայէն յատկապէս կանչուած էին Պ. Պ. Զ. Մաճառեան և Լեռնի: Բաւական ողեւոր անցաւ մրցումը: Ասածին կիսախաղը ապարդիւն գերջացաւ: Երկրորդին Հ. Մ. Բ. Մ.ի խումբը Պ. Յ. Աստուրեանի միջնոցաւ յաջողեցաւ ասածին կօլը նշանակել, բայց անըդրանելի որոշումով մը հոլանտացի դատաւորը մերժեց ընդունիլ: Շատ չանցած Զեխօ Սլովաք խումբը ըրաւ իր առաջին կօլը: Պ. Աստուրեան Քիչ յետոյ երկրորդ փառաւոր կօլ մըն ալ շահեցուց ու խալը վերջացաւ 1ի դէմ 1ով ապարդիւն:

Դժբախտաբար մէր հայ ֆութագոլիստները իրենց արեւելիան ունակութիւնները չեն թօթափած դեռ ու խաղի ընթացքին տեղի թէ անսեղի վիճաբանութիւններ ու դժուղութիւններ կ'ընեն իրաբու: Ինչ խաղ կ'ուզէ թող ըլլայ, պէտք է կատարեալ պաղարիւնութեամբ ու լուսութեամբ խաղալ: Բանի արեւմուտքի մէջ կը գտնուինք ջանանք մեր թերիները սրբազրել, մեր ըրջապատի լու յատկութիւնները ընդօրինակելով: Ջանանք մանաւանդ հաւաքարար թէ անհպարար մեր նկարագրի մասին օտարին յաւ տպաւորութիւննեղուլ:

Պ. Յ.

Մ Ա Ր Զ Ա Կ Ա Ն Կ Ե Ա Ն Ք Բ Պ Ո Ւ Լ Կ Ա Ր Ի Ո Յ Մ Է Զ

Լ Ա Կ Ի Բ Ի Մ Բ Ա Ռ Թ Ի Ի

Վառնալի «Հրազդան» թերթէն լուր մը առիթը կ'ընծայէ մեղ առասարակ բոլոր կուսակցութիւններէն խնդրելու որպէսնդի հա կենան մարզանքը իրը գործիք ծառայեցնելէ կուսակցական նպատակներու:

Մարզական կեանքը այն սակաւաթիւ պատեհութիւններէն է, ուր հայ երիտասարդութիւնը ձեռք ձեռքի տուած, առանց կուսակցական նկատումներու պիտի աշխատի զօրացնել նոր սերունդի ֆիզիքականը, միշտ վաս պահեն հայրենիքի սէրը եւ փրկել պատահեկութիւնը այլասերումէ այս օտար հորիզոններու տակ, նշանաբան ունենալով «Բարձրացի՛ր, Բարձրացն՛ր»:

Մենք կը վրդովուենք, լսելով թէ Խուսանուզի մէջ որոշ մարզինի մը հակողութեան տակ կազմուած է ֆութագի խումբ մը, հակառակ անոր որ տեղույն վրայ արդէն զոյտութիւն ունի Հ. Մ. Բ. Մ.ի մասնակիւնը:

Եթէ Խուսանուզի մէր ազգակիցները կ'ուզն մարզանքը քաջալերել, քանի գեռ ուշ չէ, փափաքելի է որ ուժ տային Հ. Մ. Բ. Մ.ի տեղւոյն մասնաձիւնին, պաշտպանելով անոր շահերը տարօրինակ ընթառնումներով թաղականութեան մը առջեւ:

Ամէն բանէ աւելի թող խնայուի հայ մարզասէր երիտասարդութեան մէջ տիրող համերաշխութեան ուղին:

Վարչութիւն
Հ. Մ. Բ. Մ.ի Ֆիլիպէի մասնաձիւնին

Հ Ե Ծ Ե Լ Ա Ն Ի Ի Ի Մ Բ Յ Յ Ո Ւ Մ

Յունիս 6ին, կիրակի օր, տեղի ունեցան Հ. Մ. Բ. Մ.ի Սօֆիայի մասնաձիւզի հեծելանիւի մրցումները, մասնակցութեամբ 8 հոգին:

Առաջնութիւնը շահեցաւ Պ. Ճիվան Թօփաքեան՝ կորելով 20 քիոմէթրը 40,5^{2/5} վայրկեանէն, Բ. հանդիսացաւ Պ. Յակոբ Մանուկեան 40,25^{2/5} վրկ. եւ Պ. Պ. Թագւոր Շրլազանեան 41,10^{2/5} վրկ:

Պ. Թօփաքեան իր անցեալ տորուան մրդանիւը կը կոտրէ 8 վայրկեանով:

Եկեղեցւոյ բակին մէջ տեղի ունեցաւ մրցանականերու բաշխումը՝ մրցումներէն յետոյ, նախազահութեամբ Խորէն Ս. քինչ, Ճամբանանի: Յետոյ ազգ, վարժարանի ուսուցիչներէն մին իր հակիւճ խօսքերով պարդեց մարզնակըթանքի կարեւորութիւնն ու օգտակարութիւնը մէջ եւ մաղթեց որ Հ. Մ. Բ. Մ.ի մարզիները յաջողութեան ու յաղթանակի նոր զարնիներ ալ շահին:

Հ. Մ. Բ. Մ.ի կողմէ խօսք առնելով սկառալ խմբապետ Պ. Լեռնի Գողանճեան ծանրացաւ այն քարտանարբերութեան վրայ, որ հայ հասարակութիւնը և ի մասնաւորի Սօփիայի հայութիւնը ցոյց կու տայ հանդէս Հ. Մ. Բ. Մ.ի եւ հայ մարզիներուն,

Հանդէսը փակուեցաւ «Մեր Հայրենիք»ով՝ «Յառաջ նահատակ» երդելով մարզիները զուրս եկան եկեղեցւոյ բակէն:

Այս առթիւ բաւական նոր անդամներ՝ արձանագրուեցան:

Ֆ Ո Ւ Թ Պ Ո Լ

ՀՐԱՄԱՆ

Յունիս 22ի կիրակի առաւօտ Խուսանուզի Հ. Մ. Բ. Մ.ի եւ պուլիտար «Նարրէտ» ֆութագոլի խումբերուն մէջ տեղի ունեցաւ մրցումը մը:

Խաղը սկսաւ Հ. Մ. Բ. Մ.ի հարուածով, ան իսկոյն յարձակողականի անցնելով կայողացաւ ի վերջոյ յաղթանակեր Արդիւնքը եղաւ Հայերուն յաղթանակը՝ 0—1 կորով:

Այս խաղով Հ. Մ. Բ. Մ.ի տեղւոյն մասնաձիւնը կուտ ցոյց տայտու Խուսանուզի հայ եւ օտար հասարակութեան, որ ինքն ալ վերջապէս ընդունակ եւ, ի վիճակի է մասնակցելու նմանօրինակ մրցումներու, կարենալ արժեցնելով ինքնինքը:

Սոյն խումբերը անդամ մը եւս պիտի մբցին:



ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԼ

Յունիս 5-շաբաթ, կեսօրէ յետոյ, համաշխարհային մարզական կեանքին կարեւոր մէկ թուականը բացուեցաւ ութերորդ ողիմպիականով, Փարիզի մօտակայ Քօլոմպի անսահմանը մարզավայրին մէջ:

Խնչպէս արդէն գրուեցաւ, ողիմպիական խաղերը իրենց հայրենիքին՝ Յունիսատանի մէջ դադրելէն 14 դար յետոյ, վերջին ժամանակներս վիրակէնդանացան, 1892ին Սորպոնի մէջ եղած գումարման մը պահուն փափաք յայտնուած ըլլալով առ այդ, եւ հէլլէն կառավարութիւնը եղած տուաջարկին ընդ առաջ երթալով, 1896ին Աթէնքի մէջ կատարած էր առաջին ողիմպիականը, որուն փոխանակ հէլլէնական զանագան երկիրները մասնակցելու, ինչպէս էր հին ատեն, կր մասնակցէին աշխարհի զանազան աղգերը:

Փարիզ կատարուածը նոր շրջանի 8րդ ողիմպիականն էր, որուն կը մասնակցէին 45 աղգեր, ամենամեծ թիւը ցարդ եղածներուն մէջ: Մասնակցող ամէն աղգի մարզիներուն թիւն էր 7000 հոգի:

Աշխարհի ամէն կողմէն, մասնաւորաբար Մնդլիայէն ու Ամերիկայէն բազմաթիւ հետաքրքիրներ եկած էին դիտելու այս միջազգային մրցումները:

Ներկայ էին կալլէսի իշխանը եւ Անգլիոյ Հանրի իշխանը, որոնք յատկապէս եկած էին լոնտոնէն, Ռումանիոյ գահաժառանդ՝ իշխան Բարոլ եւ իշխանուհին, Սերպիոյ արքայական իշխանը, Հապէշլիաթանի Թամաֆէրին, Հնդիկ Մահարաձա Քարութթայ, նախարարներ, ծերակուտականներ, երեսփոխաններ, մարաժախտներ, գեսպաններ եւ բազմաթիւ բարձր գասու անձնուուրթիւններ:

Մասնակցող 45 աղգերն էին.— Հարաւ Ավրիիկէ, Արժանթին, Աւստրալիա, Աւստրիա, Պելճիա, Պրազիլիա, Պուլկարիա, Գանատա, Շիլի, Չին, Քուազա, Տանըմարքա, Եգիպտոս, Էքուաթօր, Սպանիա, Միացեալ Նահանգներ, Ֆինլանտա, Ֆրանսա, Միծն Բրիտանիա, Յունաստան, Համիթի, Մաճաստատան, Հնդկաստան, Իրլանտա, Իտալիա, Ճարոն, Լիթվանիա, Լիւքսէնպուկ, Մեքսիկա, Մօնաքօ, Նորվեգիա, Նորվանտա, Չեխանտա, Ֆիլիպեանք, Բօլոնիա, Բորբուգար, Ռումանիա, Շուէտ, Չուլցերիա, Չեխոսլովագիա, Բուլգարիա, Ռումանիա, եւ Եռլուկալիա, իշխանութեան մէջ:

Հակառակ լուր օր մը ըլլալուն, 20,000է աւելի բազմութիւն մը փութացած էր աննախընթաց այս հանդիսաւոր օրէն չըրկուի:

Ժամը 3ին Ֆրանսայի նորընտիր հանրապետութեան նախագահ Պ. Տումէրկ Մթատէն ներս կը մտնէ ու կ'առաջնորդուի նախագահական պատշգամք: Ողիմպիականի բացումը վիճակուած էր օրուան նախագահին: Ու անմիջապէս յետոյ, ֆրանսական ողիմպիական յանձնախութիւն նախագահ Քօնթ Բլարի կը ինդրէ հանրապետութեան նախագահէն խաղերու բացումը յայտարքը Պ. Տումէրկ, չշրջապատուած պետական ու պաշտօնական անձնաւորութիւններէ, միջազգային ու ֆրանսական ողիմպիական յանձնախումը անդամներէ, խոր լուրթեան մէջ՝ կ'արտասանէ բացման նախադասութիւնը, որ բարձրախօս գործիքի մը միջոցաւ մինչեւ հեռուները կը տարածուի:

«Արդի ժամանակուան Փարիզի 8րդ Ողիմպիական խաղերը բացուած կը յայտարարեմ»:

Ու անմիջապէս յետոյ, նուագախումը առաջնորդութեամբ 45 աղգերու ներկայացուցիչները կատարեալ կանոնաւորութեամբ պատւոյ պատշգամին առջեւէն տողանցք մը կատարելով, իւրաքանչիւրը դաշտի վրայ կ'երթայ իրեն յանկացուած տեղը կը գրաւէ: Տողանցքին այրութենական կարգով կը մասնակցէին իրենց մասնաւոր տարադներով 45 աղգութիւններ, հետեւլով իրենց ազգային դրօշին ու նշանադրօշին:

Այս անգամ բոլոր աղգերու զրօշակները կու գան պատոյ, պատշգամին դիմաց զետեղուած ամպիոնին շուրջ կիսաշրջանակ մը ձեւացնելու, որուն վրայ կը բարձրանայ ֆրանսայի ամէնէն արժանաւոր զաւակներէն ու մարզական կեանքի ամէնէն հին ներկայացուցիչներէն մէջ Անտրէ՝ ձախովլ ֆրանսական զրօշը բռնած ու աջը դէսլի առաջ երկարած, ու յանուն ներկայ բոլոր մարզիկներուն, կ'արտասանէ երդման բանաձեւը: «Կր վասահացենենք որ Ողիմպիական խաղերուն պիտի ներկայանանք, մրցելով օրինապահ, տիրող օրէնքներուն հանդեայ յարգալիր ու ի փափախող անոնց մասնակցիլ ասպետական ողիով մը ի պատի մեր երկրին ու ի յաղբութիւն մարմնակրանքին:»

Երգումի ու բացման արարողութիւնը աւարտած էր:

ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Առաջին օրէն իսկ Ամերիկացիներն ու Ֆինլանտացիները հրաշալի արդիւնքներ ձեռք բերին: Մասնաւոնդ Ֆինլանտացի անզուգական վազող Ռիթոլա 10,000 մէթրի մէջ իր ձեռք բերած փայլուն յաղթանակով ու աշխարհի լր մրցանիշը կոտրելով ամբողջ հանդիսականներուն հիացում պատճառեց: Նիւրմի՛ Ֆինլանտացի ուրիշ հոչակաւոր վազող մը, հակառակ արձանագրուած ըլլալուն, 10 քիլոմէթրի վազքին չմասնակցեցաւ, ասկանով ըլլալով որ այդ յաղթանակը դարձեալ Ֆինլանտա պիտի ապահովէր յանձնն Ռիթոլայի

Անակնկալապչութիւն մը յառաջ բերաւայն պարտութիւնը զոր կրեց աշխարհի ամէնէն արագալազ մարզիկը՝ ամերիկացի Փէտօք, 100 մէթրի մէջ: Հակառակ որ 10³/5 երկվայրկեանով աշխարհի մրցանիշին տէր, Փէտօքի դասակարգութեան մրցումներուն մէջ կատարած երկու վազքերէն առաջինը 11¹/₅ եւ երկրորդը 10⁴/5 երկվայրկեանի արդիւնք տուին, այնինչ անզուգական Սիրահամսայս առ առաջին մէջ 10³/5 երկվայրկեանի աշխարհի արդիւնք տուին, այնինչ մրցանիշին վերջնական մրցումն ալ կրկին վերջացաւ Արրահամսայս յաղթանակով, այդ հեռաւորութիւնը երրորդ անզամ կտրելով 10³/5 երկէն, այնինչ Փէտօք մարզիկացին այս վազքաշարժ մեքենան հինգերորդ դասուելով չարաչար պարտութեան մը ենթարկուեցաւ:

Օրուան համակրելի տիպարներէն մէկը դարձաւ նոյնպէս Ֆինլանտացի Միլիրա, նիզակ նետելու աշխարհի ախտեանը, որ թէնւ 66 մ. 10ի իր մրցանիշին չկրցաւ հասնիլ, սակայն նետելով 62 մ. 96, ու նուազ պատկառելի արդիւնք մը ձեռք բերաւ:

Առաջին օրուան փորձ մրցումներէն դատ, տեղի ունեցող 10,000 մէթր վազքի եւ նիզակ նետելու վերջնական մրցումներուն արդիւնքը ահաւասիկ.—

10,000 մէթր վազքի— 1. Ռիթոլա (Ֆինլ.) ժամանակ 30 վ. 23¹/₅ երկվ. 12¹/₅ երկվ.ով աշխարհի իր մրցանիշը կը կոտրէ զոր հաստատած էր ներկայ տարուան ընթացքին: Խակ ողիմականի մրցանիշը կը պատկանէր Քոլէհմայնէնի 1912էնի վեր 31 վ. 20⁸/₁₀ երկվ.ով: 2. Ռւայտ (Շուէտ) 32 վ. 50⁴/₅ երկվ.էն որ կ'ըլլայ Շուէտի նոր մրցանիշը: 3. Պէրկ (Ֆինլ.): 4. Սիֆիլա (Ֆինլ.), 5. Հարգիլը (Անգլ.), 6. Սկրիթթըն (Անգլ.):

Նիզակ նետել.— 1. Ռիթրա (Ֆինլ.) 62,96 մէթր. Աշխարհի մրցանիշն էր 66,10 Միթրա. ողիմականի մրցանիշ 65,78 Միթրա, 2. Լինտութքոմ 60,92 մ. 3. Օնչութ (Ամեր.) 58,35 մ. 5. Նեօփէլտ (Ամերկ.) 56,96 մէթր:

Առաջին օրուան վերջը ազգերու դասակարգութիւնը.— Ֆինլանտիա 30 կէտ, Շուէտ 11 կէտ, Ամերիկա 6 կէտ, Անգլիա 3 կէտ:

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ

100 մէթր.— 1. Արբահամս (Անգլ.) 10³/₅ (ողիմականի մրցանիշը հաւասարած), 2. Շէոլզ (Ամեր.), 2 մէթր ետ, 3. Փորիթ (Եոր Զելանտա), 4. Պոմէն (Ամեր.) 5. Փէտօք (Ամեր.), 6. Մըրչիլըն (Ամեր.):

400 մէթր արգելարաւ.— Թէմլըր (Ամեր.) 52³/₅ երկվ.: 1¹/₅ երկվ.ով աշխարհի ու ողիմականներու մրցանիշը կոտրած: 2. Գիլէն (Ֆինլ.), 3. Իլլի (Ամեր.) 4. Ժէօ Ջնարէ (Ֆրանսա):

Բարձրութիւն ցատկել.— 1. Օդպորն (Ամեր.) 1,98 մէթր, 2. Պրաուն (Ամեր.) 1,95 մ., 3. Լլվարն (Ֆրանսա) 1,92 մ. 4. Փուր (Ամեր.) 1,88 մ., 5. Կասփօր (Հունգ.) 1,88 մ., 6. Ճանսըն (Շուէտ) 1,85 մ.:

Առաջին երկու օրուան հերոսներէն՝ Ֆինլանտացի Միթրայէն, Ռիթոլայէն, Անգլիացի Արբահամսէն, ամերիկացի Թէլըրէն եւ Օդպորէն վերջ, Սթատ Գոլոմպի տասնեակ հազարաւոր հանդիսականները յաճախ չշմարիս գերմարդկային երեւոյթներու ականատեսնեղան, յանձին Ֆինլանտացի աննման մարզիկ Փառզօնիւրմիի, որ շատ իրաւամբ մարդ— ըլքոր կ'անուանւի, 1500, 3000, 5000 մէթրի ու երրու բներքի չորս յաջորդական յաղթանակներով, 800 մէթրի յաղթանակին անզիփացի կուրէ, 7 մէթր 765ի աշխարհի նոր մրցանիշով երկայնութիւն յատկելու ամերիկացի ախոյեանին էժանտրի, 400 մէթրի մրցանիշը յուջորդարար պարտութեան մասնող զուիցերիացի իմպակի ամերիկացի Ֆիչի ու անգլիացի Լիտըլի, Փէնատթլանի 1920ի իր յաղթանակը կրիկն շահող քինլանտացի էժթօնէնի, Տէքաթլոնի աշխարհի նոր ախոյեան ամերիկացի Օդպունի եւ վերջապէս Մարաթօնի յաղթութեան պասկը շահող Փինլանտացի Մթէնոսի վրայ:

Երկրորդ օրուան վերջը ազգերու դասակարգութիւնը.— Ամերիկա 55 կէտ, Ֆինլանտա 47 կէտ, Շուէտ 14¹/₂ կէտ, Անգլիա 14¹/₂ կէտ, Ֆրանսա 7¹/₂ կէտ, Հունգարիա 7¹/₂ կէտ, Նոր Զելանտա 4 կէտ:

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ

800 մէթր.— 1. Լու (Անգլիա) 1վ. 52²/₅ երկվ.,

2. Մարթէն (Զուիցերիա) 30 սմ. ետ, 3. Էօք (Ամեր.),

4. Սթալըր (Անգլիա), 5. Ռիչարտուըն (Ամեր.), 6. Տօն (Ամեր.), 7. Ռութըրս (Ամեր.), 8. Հօփ (Նորվէկիա):

Մրցանիշներ՝ աշխարհի եւ ողիմականի 1վ. 51¹/₁₀ երկվ. Մէթէտիթ (Ամեր.) 1912:

Երկայնութիւն ցատկել.— 1. Հուպպար (ամեր.) 7մ. 445, 2. Կուրտէն (ամեր.) 7մ. 275, 3. Հառլէն (Կորլէն) 7մ. 26, 4. Թունլու (Ֆինլ.) 7մ. 07, 5. Վինչէլ (Վրանսա) 6մ. 995, 6. Մաքինոթաշ (անգլ.) 6մ. 92:

Մրցանիշներ՝ Ողիմականի 7մ. 10 Կըթէրոէն (ամեր.) 1912. Աշխարհի 7մ. 765 Լէժանլըր (ամեր.): 1924:

Երկար նետել.— 1. Հառլէն (ամեր.) 14մ. 995, 2. Հարթլաուփթ (ամեր.) 14մ. 895, 3. Հիլո (ամեր.) 14մէթր 64, 4. Թօրփօ (Ֆինլ.) 14մ. 45, 5. Անտէրուն (ամեր.) 14մ. 29, 6. Նիզունտըր (Ֆինլ.) 14մ. 26:

Մրցանիշներ՝ Ողիմականի 15 մ. 34 Մաք Տօնլու (ամեր.) 1902, Աշխարհի 15մ. 544 Թափ Թօլ (ամեր.) 1909:

Երրորդ օրուան վերջը ազգերու դասակարգութիւնը.— Ամերիկա՝ 98 կէտ, Ֆինլանտա՝ 54, Անգլիա՝ 26¹/₂, Շուէտ՝ 14¹/₂, Ֆրանսա՝ 9¹/₂, Հունգարիա՝ 7¹/₂, Զուիցերիա՝ 5, Նորվէկիա եւ ՆորԶելանտա 4:

ՉՈՐՐՈՐԴ ՕՐ

200 մէթր.— 1. Շէոլզ (ամեր.) 21³/₅ երկվ. (Ողիմականի մրցանիշը հաւասարած), 2. Փէտօք (ամեր.) մէկ կուրծք ետ, 3. Լիտըլ (անգլ.) 1 մէթր ետ, 4. Հիլ (ամեր.), 5. Նորթըրն (ամեր.): 6. Արբահամս (անգլ.):

Մրցանիշներ՝ Ողիմականի 21⁶/₁₀ երկվ. Հէն (ամեր.) 1904, Աշխարհի 21²/₁₀ երկվ. Փէտօք (ամեր.)

110մէթր արգելարաւ.— 1. Քէնսի (ամեր.) 15երկվ. 2. Աթքինուն (Հար. Աիքր.) մէկ կուրծք ետ, 3. Փէթէրուն (Շուէտ) 3 մէթր ետ, 4. Քիսոթիէրուն (Շուէտ), Անտէրուն (ամեր.) ինկած, 5. Կըթըրի (Ամեր.) երրորդ կը հասնի բայց երեք արգելք ձգած ընալով իր երրորդութիւնը կը կորսնցնէ:

Մրցանիշներ՝ Ողիմականի եւ Աշխարհի 14³/₁₀ երկվ. Թօմուն (Քանտատա) 1920:

3000 մէթր ցանկարաւ.— 1. Ռիթոլա (Ֆինլ.) 9 վ. 35³/₅ երկվ. 2. Քաթըր (Ֆինլ.) 60 մէթր ետ, 3. Պոմթան (Ֆինլան), 4. Ռիք (ամեր.), 5. Էսլու (Ֆինլ.) 6. Մօնթէնյը (անգլ.), 7. Տըլէնի (ամեր.), 8. Իզզա (Ֆին.):

Չորրորդ օրուան վերջը ազգերու դասակարգութիւնը.— Ամերիկա՝ 121 կէտ, Ֆինլանտա՝ 71, Անգլիա՝ 32¹/₂, Շուէտ՝ 21¹/₂, Ֆրանսա՝ 13¹/₂, Հունգարիա՝ 7¹/₂, Զու. Փիրիկէ եւ Զուիցերիա 5, Նորվէկիա եւ ՆորԶելանտա՝ 4:

ՓէնսԱթլօն

Փէնսաթլօնի մէջ յաղթանակը կը շահի մինրանտացի էէթօնէն, վերահաստատելով 920ի իր ախոյեանութիւնը: 1. Էէթօնէն (Ֆինլ.) 16 կէտ, 2. Սուրէյ (Հունգարիա) 18 կէտ, 3. Լէժանտըր (ամեր.) 20 կէտ, 4. Ռւնժէլ (Շուէտ) 24 կէտ, 5. Լէինօ (Ֆինլ.) 25 կէտ, 6. Թօէր (ամեր.) 26 կէտ, 7. Լաիթիմէն (Ֆինլ.) 29 կէտ:

Փէնսաթլօնը որ կը պարունակէ երկայնութիւն ցատկելու, նիզակ նետելու, 200 մէթր վազքի, սկանավակ նետելու եւ 1500 մէթր վազքի մրցումներ, տուածէ հետեւեալ արդիւնքները:—

Երկայնութիւն.— Լէթօնէն 6մ. 68, Սուրէյ 6. մ. 77, Լէժանտըր 7մ. 765 (աշխ. մրցանիշ). Երկայնութիւն յատկելու այս մրցան մէջ ամերիկացի լէժանտըր 7մ. 765ի հրաշալի արդիւնք մ'ը ձեսք կը բերէ կոտրելով աշխարհի մրցանիշը:

Նիզակ նետել.— Լէթօնէն 50մ. 93, Սուրէյ 52մ. 07, Լէժանտըլ (անորոշ):

200 մեր վագֆ.— Լէթօնէն 23 երկվ. Սուրէյ 23^{2/5}, Լէժանտըլ 23 երկվ.:

Սկաւառակ.— Լէթօնէն (անորոշ), Սուրէյ 37 մ. 76 Լէժանտըլ 36մ. 76:

1500 մեր.— Շուշացի Ռանմէր 4վ. 46^{1/5} երկվ.ով առաջնութիւնը շահելէ վերջ Լէթօնէն երրորդ, Սուրէյ երրորդ եւ Լէժանտըլ չորսրորդ կը հանդիսանան, ՀինդերՈՐԴ 0Բ

Ողիմպիականի հինդերորդ օրը խակապէս կոչուեցաւ, նիւրմի՛ օր: Մարդ-բըքորը կամ Ֆինանտայի «Երեւոլթը» (Phenomène) ինչպէս սկսած Էն կոչել զինքը, յաջորդարար երկու փայլուն յաղթանակներով անդամ մը եւս եկաւ հաստատել իր անդիմելի կարողութիւնը եւ միայն մէկ ժամուան ընդհատումով: Եւ եթէ չիրցաւ կամ աւելի ճիշդ չուզեց աշխարհի իր մրցանիշներուն երկու նոր անկում պատճառել զոնէ աւարտեց անոնց չսովազանց ժամանակի սահմանի մը մէջ, կոտրելով միեւնոյն ատեն ողիմպիականի մրցանիշները: 1500 մէթրի միջոցը կտրեց 3 վ. 53^{3/5} երկվ.ով ասմինքն 5¹⁰ երկվ. աւելի ուշ աշխարհի իր մրցանիշն եւ 3^{1/5} երկվ. աւելի կանուխ անդիմացի ձէնքսինի Ողիմպիականի մրցանիշն: Նիւրմի աւելորդ ճիշդի մը պատումէն խոսափեցաւ, որովհետեւ քիչ վերջը նոր պարքար մը ունէր կատարելիք լրեն հայրենակից ուրիշ արժէքաւոր ախոյեանի մը՝ Ռիթոլայի հետ: Յետազայ մրցումը ցոյց տուաւ որ Նիւրմի որքան իրաւունք ունէր վերտապահ շարժելու, որովհետեւ Ռիթորու ամրող մրցան ընթացքին անոր կը հետեւէր անսպառ կորովով մը ու անոր հետ կը վերջացնէր հազիւ մէկ մէթրի տարբերութեամբ մը՝ Նիւրմի 5000ը կ'աւարտէ 14վ. 31 երկվ. էն, 5^{3/5} երկվ.ով կոտրելով ուրիշ ֆինանտացիկ մը Քոլէհամէնի ողիմպիականի մրցանիշը, առանց հաւասարելու սակայն 14վ. 28^{1/5} երկվ.ի իր մրցանիշն, զոր հաստատած էր ներկայ տարուան ընթացքին: Յատկանշանական էր որ Նիւրմի իր կանոնադր գնացքը պահելով հանդերձ ուզած պահուն իր արագութիւնը կ'աւելցնէր միշտ իր ձեռքի քրօնօմէթր ժամացոյցին խորհուրդ հարցնելով իւրաքանչ ժւր շրջանէ վերջ:

Օրուան ուրիշ աչքաւու երեւոյթներէն մէկն ալ 400 մէթրի մէջ Զուլցերիացի իմպախի ձեռք բերած արգիւնքն է, որով 1/5 երկվ.ով կը կոտրէ ողիմպիականի եւ աշխարհի նախորդ մրցանիշը, կարիելով այդ միջոցը 48 երկվ.էն Ավասոս սակայն, որ այս մրցանիշը շատ կարծատեւ կեանք մը ունեցաւ, հազիւ 48 ժամ եւ Յուլիս 11ին յաջորդաբար երկու նոր անկումներ նախ ամերիկացի Ֆիչի եւ ապա անդիմացի Լիտրի կողմէ, իւրաքանչուրը իջեցնելով 1/5 երկվալիկան:

1500 մեր.— 1. Նիւրմի (Ֆինլ.) 3վ. 53^{3/5} երկվ. (Ողիմպիականի մրցանիշ), 2. Մարէր (Չուից) 20 մէթր ետ, 3. Սթալըր (Սնողլ.) 25 մէթր, 4. Լուլ (Սնողլ.) 30 մէթր, 5. Պիուքըր (Ամեր.), 6. Հօն (Ամեր.) եւլն.:

Մրցանիշն՝ ողիմպիականի 3վ. 56^{4/5} ձէքսըն (Սնողլ.) 1912: Ողիմպիականի նոր մրցանիշ 3վ. 53^{3/5} երկվ., Նիւրմի (Ֆինլ.) 1924: Աշխարհի 3վ. 53^{1/10} երկվ. Նիւրմի (Ֆինլ.):

5000 մեր.— 1. Նիւրմի (Ֆինլ.) 14վ. 31^{1/5} երկվ. (Ողիմպիականի մրցանիշ), 2. Ռիթոլա (Ֆինլ.) 1 մէթր ետ, 3. Ռուտ (Շուէտ) 100 մէթր, 4. Ռոօմիկ (Ստրիկ) 120 մէթր, 5. Սիրիլա (Ֆինլ.) 150 մէթր, 6. Վլիպան (Անգլ.) 200 մէթր:

Մրցանիշն՝ Ողիմպիականի 14վ. 36^{6/10} երկվ. Քոլէհամանին (Ֆինլ.) 1912: Ողիմպիականի նոր մրցանիշ 14վ. 31^{1/5} երկվ. Նիւրմի (Ֆինլ.) 1924: Աշխարհի 14 վ. 24^{1/5} երկվ. Նիւրմի (Ֆինլ.) 1924:

Մուրն նետել.— 1. Թութէլ (Ամեր.) 53 մ. 295, 2. Մաք Կրաթ (Ամեր.) 50 մ. 84, 3. Նոքս (Անգլ.) 48.875, 4. Երիքուն (Փինլ.) 48 մէթր 74, 5. Սքոլա (Շուէտ) 45 մ. 285, 6. Մաք Իզրըն (Ամեր.) 45 մ. 225:

Մրցանիշն՝ Ողիմպիականի 54մ. 74 Մաք Կրաթ (Ամեր.) 1912, Աշխարհի 57 մ. 772 Ռայլըն (Ամեր.) 1913:

Չողով ցատկել.— 1. Պարսէա (Ամեր.) 3մ. 95 (Ողիմպիականի մրցանիշին հաւասարած), Կրահամ (Ամեր.) 3մ. 95, 3. Պրուքըր (Ամեր.) 3մ. 90, 4. Փէթէրսըն (Տանըմաքը) 3մ. 90, 5. Փաքըրու (Գանատա) 3մ. 80, 6. Սփիրո (Ամեր.) 3մ. 75:

Մրցանիշն՝ Ողիմպիականի 3 մ. 95 Պէպօք (Ամեր.) 1912: Աշխարհի 4մ. 21, Հօփ (Նորվիկ) 1913:

Հինգերորդ օրուան վերջը աղգերու դտակարդութիւնը.— Ամերիկա՝ 175 կէտ, Ֆինլանդա՝ 103 կէտ, Անգլիա՝ 45, Շուէտ 25, Ֆրանսա՝ 13, Զուկեցերիա՝ 10, Հունգարիա և Հար. Ավրիկէ 5, Նորվիկիա և Նոր Զելանդա՝ 4, Տանըմաքը 3, Գանատա 2:

ՎԵՅԵՐՈՐԴ 0Բ

400 մեր.— 1. Լիտրլ (Սնողլ.) 47^{3/5} երկվ. (աշխարհի մրցանիշ) 2. Ֆիչ (Ամեր.) 6 մէթր ետ, 3. Պիւթէրըր (Սնողլ.) 4. Ճճնոթըն (Բանստա), 5. Փէթէրըր (Ամեր.) բնկած, 6. Իմպախի՝ մրցումը լքած:

Նոր մրցանիշ աշխարհի եւ ողիմպիականի 47^{3/5} երկվ. Լիտրլ (Սնողլ.) 1924:

ԵՅԹԵՐՈՐԴ 0Բ

Ողիմպիականի վերջընթեր օրուան ընթացքին նոյնպէս շատ յաջող եւ անհախընթաց արդիւնքներ ձեռք բերուեցան: Օրուան ամենէն համակրելի տիպարը դարձաւ կրկին Ֆինլանդացի մեծ ախոյեանը՝ Նիւրմի, որ քոս բընքի մրցումը կը տանի ողիմպիականի իր երրորդ յաղթանակը: Բանի մը հարիւր մէթր հետաւորութեամբ իրեն յաջորդ ունեցաւ նոյնքան համակրելի իր հայրենակիցը՝ Խէթթօլա:

Ուրիշ ապէկցուցիչ իրողութիւն մը եղաւ 4×100 մէթր բրոշարշաւին արկիւնքը: Սոյն խմբական վագքին մրցանիշը մինչեւ այդ 42^{2/5} ովլ եւ Ամերիկայի անունով շահուած էր Փէթօքը, Լէոյզ-Մըրչիսըն-Քիրքսի քառեակին կողմէ: Դասակարգութեան առաջին վագքին ատեն Անգլիա, որուն կողմէն կը վաղէին Արքահամա, Նիւրմի, Ռէնձըրի եւ Ռուլ, մրցանիշը կը կոտրէր 42 երկվ.էն կրկելով այդ միջոցը, խանդակառ ծափակարութիւններուն մէջ ներկայ անգլիացի հայրենակիցներուն: Տարը վարկեան վերջ, սակայն, Հոլանդա նոյնպէս 42 երկվ.ովլ կը հաւասարէր աշխարհի նոր

մրցանիշին: Բայց այս նոր մրցանիշերը ունելի դժմախտ եղան քան իմպալիս եւ Թրիչի մրցանիշերը, որոնք համեմատաբար աւելի երկար կւանգ ունեցան: Ու քիչ յետոյ Ամերիկան Թրամսայի հետ պիտի կատարէր դրօշարշաւի իր մրցումը, շահելով 41^{1/5} երկվէն: Սյա անհաւատալի իրողութեան առջև ամէն ոք ապշար մնաց: Բայց Ամերիկա յաջորդ օրը նոր ու կատարեալ ապշութիւն մըն ալ պիտի պատճառէր, զրոշարաւի վերջնական յաղթանակը շահելով ձիչոյ 41 երկվէն, արագութիւն մը որ երբեք չէ արձանազրուած աշխարհի պատճութեան մէջ:

Ուրիշ յաջողագոն արդիւնք մը տուաւ երեք քայլի մրցումը, որուն մէջ Աւտորալիացի Ռէխնթըր 6 միլիմէթրով կատար աշխարհի մրցանիշը:

ՈՒԹԵՐՄԻՐԴ ՕՐ

Ողիմպիականի մարզական բաժնի վերջին մըրցումները տեղի ունեցան Յուլիս 14ին, 30,000 հոդին ներկայութեան: Սյա վերջին օրուան ընթացքին ալ զինաւորաբար փայլեցան Ֆինլանտա՝ յանձնին Նիւրմիի, Ռիթոլայի, Մարաթօնի յաղթական Սթէնրոսի եւ Ամերիկա՝ յանձնին իր զոյդ քառեականերուն որոնք յաջորդաբար տարին 400 եւ 1600 դրօշարշաւի յաղթանակները, երկու նոր մրցանիշեր հաստատելով: Նոյնպէս իտալիա որ մինչեւ այդ ոչ մէկ յաջողութիւն ունեցած էր, չնորիւ 10,000 մէթր քակելու իր ախոյեանին Ֆրիմէրիոյի, ինչպէս նաև Պէրթինիի եւ Պալէզզիի, իր առաջն յաջողութիւնները արձանազրեց այդ օրը եւ մէկ անգամէն շահելով 19 կէտ, ազդերու գասկարդութեան մէջ անցաւ Ծոյտ տեղը:

Նիւրմի որ ութերորդ Ողիմպիականին յատկանշական մարդը կը կազմէ, այդ օրը տարաւ իր չորրորդ ու վերջին յաղթանակը 3000 մէթրի մէջ, որ էք միաժամանակ իր հրաշալի վաղքը: Ու չորս հրաշալի յաղթանակներով, մինակ հնք իր երկրին տաղահովեց 40 կէտ, արդիւնք մը որ բոլորովն անաւիրնթաց է մղիմպիականներու պատճութեան մէջ:

Նիւրմիներու, Ռիթոլաներու, Քոլէնմայնէններու շարքին վրայ Սթէնրոս հկաւ իր անունն ալ աւելցնելու, անգամ մը եւս ապացոյցը տալով որ Ֆինլանտա հիւսիսային ներոպայի այդ փոքր երկրը, ծնողն է տոկուն ու անպարտելի մարդկային միջնաներու:

Եթէ Ֆինլանտան մարդկային տոկունութեան հայրենիքը կարելի է նկատել, պէտք չէ մոռնալ սակայն որ Միացեալ Նահանգները աշխարհ բերած են արագութեան ամէնէն կատարելագործուած տիպարները: Ամէնէն թարմ ապացոյցը եղաւ 400 մէթր դրօշարշաւի հերուներուն՝ Քէրքի, Հիւսիի, Լըքոնի և Մըրչիսընի ձեռք բերած 41 երկվէն: Արդիւնքը, որ կը թուի երկար կեանք մը ունենալ, մինչեւ որ նոր ու գերմարդկային քառեակ մը աշխարհ գայ:

Ութերորդ ողիմպիականի մարզական խաղերու բաժինը աւարտեցաւ Մարաթօնի վաղքով, 42 քիլ. 195ի երթուղարձ հնուաւորութեան մը վրայ, որ շահեցաւ Ֆինլանտացի Սթէնրոսի կողմէ, 2 ժամ 41 վ. 22^{1/5} երկվէն: Արդի ողիմպիական մրցումներուն վրայ Մարաթօնի վաղքը աեւլցուած է, անմահացնելու համար յիշատակը այն քաջ հելլէն զինուորին որ 42 քիլոմէթր հնուաւորութիւն մը ունեցող Մարաթօնէն մինչեւ Սթէնք վաղելով եկած էր մտահոդ Աթէնքի ժողովուրդին աւետելու համար այն յաղթանակը, զոր յոյն հրամանատար Միլթիստիս տարած էր պարսիկ թագաւոր Քէրքսէսի վրայ: Իր պարտականութիւնը հապիւ կատարած, այդ հերոս զինուորը ուժաթափ ու չնչապառիր հոդին կ'աւանդէր արդէն: Արդի ողիմ-

պիականներու առաջին մրցումներուն մէջ ալ որ տեղի ունեցան 1896ին Աթէնքի մէջ կրկն չահուեցաւ յոյն մարզիկի մը կողմէ, իսկ վերջին ողիմպիականին Անվէրսի. մէջ շահուած էր Ֆինլանտացի արժէքաւոր ախոյեանի մը՝ Քոլէնմայնէնի կողմէ: Այս վերջինը այս տարուան Մարաթօնին ալ մասնակցելով հանդերձ, զժրախտաբար ոչ մէկ արժէք կրցաւ երեւան բերել ընդհակառակը վերջիններէն մնաց:

Մարաթօնի վազք. (42 քիլ. 195). — 1. Սթէնրոս (Ֆինլ.) 2 ժ. 41 վ. 22^{1/5} երկվ., 2. Պէրթինի (հուալիա) 2 ժ. 47 վ. 19^{3/5} երկվ. 3. Տըմար (ամեր.) 2 ժ. 48 վ. 14 երկվ. 4. Հալոն (Ֆինլ.) 2 ժ. 49 վ. 47^{2/5} երկվ. 5. Ֆլորիս (Անգլ.) 2 ժ. 52 վ. 26 երկվ. 6. Բարդա-Ռէյէսր (Շիլի), 7. Էլլամփի (Ֆրան.), 8. Քինն (Շուէտ) եւն:

3000 մէր. — 1. Նիւրմի (ֆին.) 8 վ. 32 երկվ. (ողիմպիականի մրցանիչ), 2. Անդուա (ֆինլ.) 70 մէթր ետ, 3. Մաք Տօնրու (անգլ.), 4. Ռոնսթը (անգլ.), 5. Քաթը (ֆինլ.), 6. Քիրպի (ամեր.):

10,000 մէր բայթի. — 1. Ֆրիդէրիս (իտալիա) 47 վ. 49 երկվ., 2. Կուտոււին (անգլ.), 3. Մաք Քաստը (Հար. Ամեր.), 4. Բալէսի (իտալիա), 5. Շուէտ (Գուիցիրի) 6. Քէրք (Անգլ.):

400 մէր դրօւարշաւ. — 1. Ամերիկա 41 երկվ. (աշխարհի մրցանիչ) (Քէրք, Հիւսի, Լըքոնի, Մըրչիսըն), 2. Անգլիա (Արահամս, Նիւքոլ, Ռէնձըլի, Ռոյլ), 3. Հոլանտա, 4. Հունգարիա, 5. Ֆրանսա, 6. Զուիցելիքա:

1600 մէր դրօւարշաւ. — 1. Ամերիկա 3 վ. 16 երկ. (աշխարհի մրցանիչ), (Քէրք, Հիւսի, Ուաքտօնըլո, Մըրչիսըն), 2. Շուէտ, 8 մէթր ետ, 3. Անգլիա, 8 մէթր ետ, 4. Գանստա, 5 մէթր ետ, 5. Ֆրանսա, 6. Խոտիիա:

Սկաւառակ նետել. — 1. Հաուղէր (ամեր.) 46 մ. 155 (Ողիմպիականի մրցանիչ), 2. Նիւթեամա (ֆինլ.) 44 95, 3. Լիէպ (ամեր.) 44.83, 4. Բօր (ամեր.) 44.42, 5. Առքելու (Նորվեկիա) 43.945, 6. Հարթրէօփթ (ամեր.) 42.49:

Ողիմպիականի մարզական խաղերու վերջը ազգերու լուսակարգութիւնը. — Ամերիկա 253, Ֆինլանտիա 166, Անգլիա 84, Շուէտ 32, Ֆրանսա 26, Խոտիիա 19, Զուիցելիքա 13, Հար. Ավրիկէ 11, Աւստրալիա և Հունգարիա 10, Գանստա 8, Նորվեկիա 6, Արժանթին 5, Էսթոնի, Նոր Զելանտա եւ Հոլանտա 4, Տանըմարքա 3, Ճափօն եւ Շիլի 1:

Ինչպէս կը տեսնուի, ընդէ. դասակարգութեանէն աղգերու գլուխը կը գտնուին միշտ Միացեալ Նահանգները, որոնք սկիզբէն ի վեր տուած են աշխարհի ամէնէն ահարկու ախոյեանները: Բայց Ամերիկա, յանձնին Ֆինլանտացի, նոյնքան ահարկու մրցորդ մը ունեցաւ իր կողքին որ իր անպարտելի ախոյեաններով եկաւ անմիջապէս յետոյ աշխարհի աղգերուն մէջ Երկրորդ դիրքը դրաւել, ամենավայրուն արդիւնքին արդէն քիրով: Երբու կարգի վրայ կու գայ Անգլիա, որուն ախոյեանները այս անգամ կը յաջողին Ամերիկայէն կորզել 100, 400, եւ 800 մէթրի վաղքերը, որոնց սեփականութիւնը տարիններէ ի վեր վերապահուած էր Եանքիններու երկրին:

Ա. Քէն պարագայի մէջ, Փարիզի 8րդ ողիմպիականը իր բոլոր յաւակնութիւնները արդարացուց, գլուխով նոյնիսկ նախատեսուած ու ակնկալուած յաջողութիւնները, գերազանցելով բոլոր իր նախորդները: Արդարեաւ տեղի ունեցող անհատական ու խմբական մրցումներու ընթացքին, աշխարհի մրցանիշերէն 8 եւ 0 զիմպիականի մրցանիշերէն 4ը կոտրեցան եւ երեք մրցանիշերը ալ հաստատուեցան: Գ. ձօլ. օլ. ն. ն.

Սկառուտը բնութեան մէջ

ԿՐԾԿ ՎԱՐԵԼ

1846ին Նիկօլա Ա. ձարին եղբայր մեծ դուստ Քօնսրանքին հանի մը ամսուան համար Ալմերիա պտոյի կ'երայ եւ հան, Քապիլի լեռներուն մէջ կը սկրէ բնկերանալ զուազ զինուորներու. Դարձին դուստը կը յայտարակ, որ երբեք այդ տեսակ զինուորներ տեսած չէ, երեն կ'ըսուի. «Իրա՞ անոնք շատ բազ են»: — Ոչ, այդ չէ շահմատիքը, ուրիշ զինուորներ ալ բազ են, բայց զուազներ կը սահման սաստիկ անձեւի տակ ալ իրենց խոհանոցներուն համար կրակ վառել:

Սկառուտները պէտք է գիտնան կրակ պատրաստել, վառել, զայն պահել, բաց օդին՝ հակառակ հովին ու անձեւին: Բանակումներու ատեն երբ կրակ չկայ. չկայ նաև տակ կերպար, ուրեն, թէյ եւ ցուրտին ու խոնաւուրեան դէմ պատրաստուելու համար տափուրին:

Դիւրութիւնով կրակ վառելու համար պէտք է այրելի նիւրերու եւ կրակի տեղի լաւ ընթուրիւն կատարել:

Այրելի նիւթերու ընտրութիւն. — Բաց օդի մէջ այրելու յարմար են մեռած (չոր) փայտեր. կանանչ ոստերը կամ գետ կը բոցավառին կամ բնաւ, շատ մուխ եւ ժիշ տափուրին կու տան:

Բնականաբար սկառուտ մը զիտէ որ ծառի մը տերւազարդ նիւրը կրել՝ զայն մեռցնել կը հեանակէ եւ այդ իրեն բոցավառին կամ բնաւ, շատ մուխ եւ ժիշ տափուրին կու տան:

Բայց չոր փայտերուն մէջ ալ բարկ է ընթուրիւն կատարել: Կան կարծր, սեղմ նեարդներով, յամրուէն վառող տեսակներ, ինչպէս կաղճին, կնձնին եւ ընկոյզը. միջակ տեսակ են ծինկարին (կիւլկեն) եւ փեկոնը, կակուղ եւ դիւրաւ վառող բայց ուրս սպառող են եղելինը եւ ուռենին: Կան փայտեր, որ յամրուէն կը սպառին, ուրիշեր ահազին բոց կ'արձակին ու ուրտով կը սպառին եւ ուռնի կերպարին մուխը համ կու տան:

Այս ամենը աւելի փորձելով, ձեր ձեռքով կատարելով է որ կրնակ սորվիլ:

Կրակ վառելու համար ամեննեն առաջ հարկաւոր է ունենալ կրակ առաջ բերելու միջոց: Ասոր համար պէտք է ունենալ լուցկի. բայց լուցկին կրնայ բրջիլ ու չրոցավառիլ ուստի բող ամեն սկառուտական խումբ ունենայ լուցկի յատուկ բիրեղեայ տուփ մը: Նոյնպէս բաց դաշը զացող սկառուտները լաւ է որ իրենց մօս ունենան աբեր (դավ), ի հարկին կայծարով եւ զմելիով բոնիցնելու համար: Դարձեալ օքտակար է ունենալ արհեստական կայծարով այրող պատրայքի տուփ մը: Նոյնիսկ զօրաւոր ոսպնեակ մը կարել է օքտազործել՝ անոր միջոցով արեգական շերմուրիւնը կեդրոնացնելով դիւրավառ նիւրի մը վրայ կրակ արտադելու համար:

Սկառուտին հաշիւր

ՀԵՌԱ. Ա. ՈՒՐՈՒԹԻՒՆ

Լոյսր մէկ երկլայրկեանի մէջ 300,000 ֆիլոմեր կը համբողի, այսինքն մեր տեսողութեան սահմանին մէջ եղաղ տեղերու համար՝ լոյսին արտադրուիլը ու հեմառուիլը գրեթէ նոյն ատեն կ'ըլլան. մինչդեռ ձայնը մէկ երկլայրկեանի մէջ կը համբորդէ միայն 333 մէր, այն-

պէս որ երբ ձայն մը կը հունուի՝ 333 մէր հեռուեն մէկ երկլայրկեան յետոյ, 666 մէր հեռուեն երկու երկվայրկեան յետոյ եւայլի կը յսուի: Երբ գաօտին մէջ փայտահար փայտը կը կտրէ, մենք կացինին զարհաւիլը կը տեսնենք նախապէս ու ապա զարհուելու ձայնը կը լրսենք: Նոյնպէս կայծակի տեսն նախ լոյսը կը տեսնենք ու ապա որոտումի ձայնը կը լսենք: Երբ որսորդը հրացանը կը կրակէ, նոյն ատենն իսկ կը տեսնենք վառողին այրելու մուխը ու յետոյ կը լսենք գոռումը, եւ հանի երկլայրկեան յետոյ որ կը լսենք ձայնը, նոյնին անգամ 333 մէր մեզմէ նեռու կ'ըլլայ որսորդը:

Այս կերպով կարելի է իմանալ նաւու մը կամ ողեկառի մը նեռաւորութիւնը՝ իր սուլիչին ձայնին մեզ հասնելու երկլայրկեանով տեսողութիւնը բազմապատկելով 333ով. նոյնպէս կարելի է իմանալ կայարանի մը նեռաւորութիւնը՝ երբ ողեկառի մեկնած ատեն սուլիչին ձայնին մեզ հասնելու տեսողութիւնը ուշադրութեան առաջնութիւն:

Ձայնին եկած կօդմէն երբ ուժով հով փչէ՝ ձայնը աւելի արագ կը փոխադրաւի եւ հակառակ ուղղութիւնով եղած պարագային կ'ոււանայ թէեւ, բայց արագութեան արբերութիւնը շատ աշխատու չ'ըլլար եւ մօսաւոր նեռաւորութիւնը կարելի կ'ըլլայ կրկին իմանալ:

Սկառուտին գրոսանքը

ԳԵՐԻ. ԴԻՇԱԿ

Սկառուտները հաւասար բիւով երկու խումբերու կը բաժնուին, իւրաքանչիւր խումբ կ'ունենայ իր դրօւակը: Նախ կը խառուի սահմանազիծ մը եւ այս գիծէն հաւասար հեռաւորութիւնը վրայ (20-25 մէր) կը սեկուին մէկ եւ միւս կողմը այս դրօւակները, խումբին մէկը կը կենայ սահմանազիծ մէկ կողմը մէկ խայլ հեռաւորութիւնով եւ միւս խումբը՝ միւս կողմը: Իւրաքանչիւր խումբ կ'աշխատի հակառակորդ խումբին դրօւակը գրաւել եւ այդ նպատակով խումբի սկառուտները մէկ մէկ կ'անցնին սահմանազիծը եւ կը վազեն դէպահ դրօւակը՝ զայն զրաւելու համար, բայց սկառուտ մը սահմանազիծն անցած պարագային երբ հակառակ խումբէն սկառուտին մը կը բանուի (բոնուած կը համարուի երբ հակառակորդին ձեռքբ մարմինին ուեւէ մէկ կէտին զայչի), գերի կը նկատուի եւ բոնուած տեղը կը մնայ, երեւ նոյնիս դրօւակը իր ձեռքը ունենայ դեռքին անենայ: Դրօւակը գրաւուած կը նկատուի այն ատեն՝ երբ սահմանազիծն անդին կ'անցնուի: Գերի մը կ'անցատուի երբ իր խումբի սկառուտներէն մէկն բոնուի: Երբ դրօւակը գերի մը ձեռքբ կը զննուի՝ գերի չեղող մը կրնայ անոր ձեռքէն առնել ու գրաւել: Գերիները իւնեն ձեռք գննուած դրօւակը ձեռքէն ձեռք կը հնան վիխանցել, սակայն առանց տեղափոխուելու, միայն թէ բոնուած տեղերնին կրնան պառկիլ՝ իրար ձեռք կարենալ հասցնելու համար:

Յ. Գ. Ա.

ՄԵՐ ԲԱՋԱՆՈՐԴՆԵՐՈՒԻՆ

Այս զոյգ բիւով կ'աւարտի բաժանորդագրութեան պայմանաժամը մէր այն բաժանորդներուն, որոնք 30 լեյ վճարած եին: Ծանօթ է արդէն 3րդ բիւուն սկառած բերքի ծաւալին կրկնապատկուիլը: